




# ԱՐԵՎԱԴՐ

## Կրօնական Գրաւու Բանալուրական



ԱՐԵՎՈՐԴԻՆԻ ՀՐԱՄԱ: ԵՐԿՐՈՎՈՒՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԿԻՇԽՈՎԻՆ

ՆՈՐ  
ՏՐԵՄԱՆ 1960

L7.  
such

«سيون» مجلة ارمنية شهرية، دينية، أدبية، ثقافية، للغة والبيان

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology  
Printed in JERUSALEM

# ՅՈՎԱՆԻ ԴԱԿՈՒԹԻՒՆ

---

<b>ԽՄԲՐԱԳՐԱԿԱՆ</b>		<b>ԵՐԵՒ</b>
— Մի՛, առւրբ, ընդհանրական ...	6.	321
<b>ԿՐՈՆԱԿԱՆ</b>		
— Հայոց	ՇԱՀԱՅ Վ.ՐԴ. Յ.Ճ.Մ.ՄԱՆ	325
<b>ԿԱՆՈՆԱԴԻՑԱԿԱՆ</b>		
— Վարդապետութեան աստիճանները Հայ Եկեղեցւոյ մեջ	ԺԼՈՅՑ»	326
<b>ԲԱՆԱՍՏԵԼԾԱԿԱՆ</b>		
— Քեզի — Տուիր ինձի, Տեր — Քառեակներ	Վ.ՏԱՐԱՆԴԻ » ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒԶՈՎ	330 331 331
<b>ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ</b>		
— Բան օահաւես եւ օգտակար ամենայն մարդկան Ն. ԵՊՈ. ՄՈՎԱԿԱՆ	Ն. ԵՊՈ. ՄՈՎԱԿԱՆ	332
<b>ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ</b>		
— «Ախակատար Քերականութիւն Հայոց Եկողութիւնութեամբ 562 Եկողութերի»	ԱՆՈՒՇԱԽԱՄԱՆ Վ.ՐԴ. ԶՂՋԱՆԵԱՆ	335
<b>ԽՄԱԽԱՍՄՈՒՐԱԿԱՆ</b>		
— Միջոցը եւ ոգին	ԹՐԳՄ. ՇԱՀԱՅ Վ.ԱՐԴԱՊԵՏ	339
Նօրք եւ Եիօք	Ե.	343
Տրչութիւն Արքայական Պատուանօսնի հաստամտն Հրովարտակին		345
Քենըրբարպըրի Արքեպիսկոպոսը Եռուսաղէմի մեջ		346
<b>Ա. ՑԱԿՈՒԹԻ ՆԵՐՄԸՆ</b>		
— Եկեղեցական-Քեմական — Պատօնական		348 349
Բարեպատշաճան Եռւերներ		350
Ցանկ նիւքոց 1960 տարւոյ		351

**ՍԻՌՆ -ի Տարեկան Բաժնեգինն Է՝  
բոլոր Երկիրներու համար՝ Ս.Յ. Շիլի 20**

Redaction of the Armenian Monthly SION  
 Armenian Patriarchate,  
 P. O. B. 4001  
 Old City - Jerusalem  
 Via Amman (Jordan)

# Ս Ա Բ Ո Ւ

Լ.Դ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1960

◀ Դեկտեմբեր ▶

Թիւ 12

## ԽՄԲԸԴՐԱԿԱՆ

ՄԻՌ, ՍՈՒՐԲ, ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ...

• • • •

Այսպէս կ'որակուի Քրիստոսի Եկեղեցին, ամէն տեղ և ամէն վայրկեան, հոն ուր հաւատամքը կ'արտասանուի, հակառակ այն մեծ իրողութեան որ իր մարմինին մէջ «Մի՛» չէ այսօր Եկեղեցին, եթէ քառին տանք իր լայնագոյն իմաստը :

Սակայն, օրուան խօսակցութեան առարկան է վերմիացումը, վերականգնումը միութեան, մեծագոյն Եկեղեցիներու, ամենէն անդիջող և բուռն նկատուած Եկեղեցիներուն միջե — Կաթոլիկ, Աւղղափառ և Անկիքան — այն աստիճան լո՛ւրջ խօսակցութիւն, որ անհաւատավի ըլլալու չափ զարմանալի հանգիպումներու յանգեցաւ ան, Անկիքան Եկեղեցւոյ պետին՝ Քէնթըրպըրիի Արքեպիսկոպոսին այցովը Երուսաղէմ, Պոլիս և Հռովմ:

Անոնք որ տեղեակ են վերջին գարերու պատմութեան, չեն կրնար չզարմանալ երբ կ'իմանան թէ հապատ Անդիլոյ Ազգային Եկեղեցիին պետը, ժառանգորդը այն Արքեպիսկոպոսներուն, որոնք Հռոմէ Եկեղեցիին նայեցան, ժամանակին, իբրև իր մոլեռանգութեանը մէջ Քրիստոնէական պարզութեան և սիրոյ նկարագիրը խեղած քաղաքական և բնակերային կազմակերպութեան մը, նոյն Եկեղեցիին այսօրուան պետը անձամք կուգայ Երուսաղէմ, տեսնուելու համար Արևելեան Եկեղեցիներու Պատրիարքներուն հետ, կ'անցնի Պոլիս՝ Աւղղափառ Եկեղեցւոյ Պատրիարքին հանգիպելու համար և — ո՛վ հրաշք — երկար ժամանք ընթացքին՝ խօսակցութեան կը նստի Պապին հետ:

Ումանք Եկեղեցւոյ Միութեան զաղափարին այժմէ ականացումը բացարեցին Յովիաննէս Խ. Պապին անձնական նկարագիրով։ Ըսին թէ ան եղած է երկար ատեն Պատրիարքը Վենեսաբիկի և թէ չկայ քաղաք մը Խտալիոյ մէջ ուր այնքան զգալի ըլլար Բիւզանդիոնի Ներկայութիւնը և Քրիստոնեայ Արևելքի կարօտը որքան Ս. Մարկոս Եկեղեցիով զարդարուն այդ նաւահանգիստը Աւելցուցին թէ ան կը կրէ իր մէջ հին հովուապետներու պարզութիւնը, մարդամօտութիւնը և ողջմտութիւնը, ինչ որ կը հակադրէ զինք հոռվիմէական կայսրերու

մայրաքաղաքէն նայող նախորդ Պատերուն, Վերջապէս, թէ իր նկարագրի հիմնական գիծը կը մնայ Քրիստոնեայ Եկեղեցիներու փոխ-յարարերութեան մէջ բան մը փոխելու իր մշտական փափաքը:

Թէ անձի մը նկարագրով կարելի՞ է բացատրել այսքան հիմնական և կարեար պատմական շարժում մը, Կաթոլիկ Եկեղեցին ներս, թող ներուի որ հիմնալի գտնենք, թէ զիտենք թէ այլևս չափազանց հրամայողական դարձած էր քրիստոնեայ Եկեղեցիներու յարարերութիւնները վերաբննելու պահանջը և բազմապատկուած էին անոր ձգոող շարժումները, կը կարծենք թէ ժամանակի հրամայական այս պահանջը աւելի ճշգրիէն կը բացատրէ Հռոմի Եկեղեցին շարժումը, քան անոր պետին անձը:

Յամենայն դէպս, բացատրութիւնը կը մնայ Երկրորդական, երր Կա՛յ իրականութիւնը, իր ամբողջ թանձրականութեամբ — այն է որ Հռոմի Պապը, իր ընտրութենէն երեք ամիսներ ետք, իր ըրած առաջին յայտարարութեան մէջ, փոխանտէկ, իր նախորդներուն նման, կոչ ընելու ոչ-կաթոլիկ քրիստոնեաներուն որ դառնան սփառախս, յայտարարեց թէ ինք որոշած է Թաւաքել ընդհանրական ժողով մը և օրակարգի անցուցած Միութեան հարցը:

Առաջին զարմացողները եղան անշուշտ զինք լսող Կարտինալները, որոնց հակազդեցութիւնը չուշացաւ շատ, որովհետեւ, առանց մտնելու մանրամասնութեանց մէջ, անհրաժեշտ է սակայն նշել այստեղ, թէ Վատիկանէն ներս պատասխանատու շրջանակները համաձայն չե՛ն ամբողջովին Պապի յեղացըիշ ուղղութեանը: Փաստ՝ որ անցնող երկու տարիներու ընթացքին չառնուեցան գործնական քայլեր՝ Եկեղեցւոյ Միութիւնը քննելու կոչուած ժողովը յաջողցնելու ուղղութեամբ:

Մեզի համար որոշ չափով հասկնալի է Հռոմի աստուածաբաններու և կանոնիկոսներու վերապահութիւնը այսքան յանդզնութեան նկատմամբ: Առնոնց համար Եկեղեցիներ չկա՛ն, այլ Եկեղեցի մը: միացնելու հարց զոյութիւն չի կրնար ունենալ, որովհետեւ մէ՛կ հատ է արդէն իսկ այլ Եկեղեցին և հետհարաբ՝ որպէսպի Միութեան հարց կարելի ըլլայ դնել, նախ անհրաժեշտ է ընդունիլ այլ Եկեղեցիներ իբրև Եկեղեցի և ժողովի նատիլ անոնց հետ, ինչ որ հիմնապէս կը յեղացըիշ Վատիկանի ժողովով տրուած սահմանումը Եկեղեցի բառին:

Մեզի համար Քրիստոսի Եկեղեցին Պետրոսի հիմնածը չի՛ կրնար ըլլալ, այլ ան կը մնայ իբրև մին այն բազմաթիւ Եկեղեցիներէն՝ զոր հիմնեցին Քրիստոսի Առաքեալները զանազան աշխարհներու և ազգերու մէջ, ուր զային աւետարաննելու և փոխանցելու առաքելական իրենց իշխանութիւնը: Այսօր, ինչ որ գժուարութիւնն է Հռոմի աստուածաբաններուն, այլապէս, սակայն նո՛յնը գժուարութիւնն է նաև քրիստոնեայ միւս Եկեղեցիներուն, որոնք ցաւօք սրտի կը դիտեն Պապին դիրքը: Կաթոլիկ Եկեղեցւոյ պետին նման, քրիստոնեայ միւս Եկեղեցիներն ալ կուզան ընդհարի պատմութեան, ուր գտնուեցան մէ՛կ Եկեղեցին միակ Եկեղեցի հոչակող մարդիկ և անոր պետը անսխալական յայտարարող աստուածաբաններ:

Այսօր, որոշ երկոյթներ կը հաստատեն թէ անցեալի նոյն ովնա կը շարունակէ ներշնչել կարեոր մաս մը Վատիկանի ճակատաղիրը վարող մեծ կարտինալներուն :

Իրաւունք պէտք է տալ արդեօք Լոնտոնի «The Times» թերթի Հռոմի թղթակիցին, որ անցեալ տարուան Գիլտեմբերին ուշադրութեամբ կը վերլուծէր Արեկեան Նկեղեցւոյ Արքազան Միաբանութեան պետին՝ Կարտինալ Թիասըրանի հրաժարումը և կանչուիլը կարեոր պաշտօններու իրենց աւանդապաշտութեան կարծրութեամբը և անզիջողութեամբը ծանօթ Կարտինալներու՝ Տարդինիի և Ստոտովիանիի նման։ Վերոյիշեալ Կարտինալներու խումբին ազդեցութեանը պէտք է վերագրել արդեօք ուշացումը Պապին կողմէ յայտարարուած — և այնքան սպասուած — Վենետիկի ժողովին, ուր Ուղղափառներ և Լատիններ դարերու բաժանումի և ապազայ միութեան մը պայմաններու մասին պիտի խօսէին։

Աւելին՝ արդեօք ետ քա՞յլ պէտք է նկատել պետական քարտուղար Կարտինալ Տարդինիի յայտարարութիւնը թէ Վատիկանի երկրորդ ժողովը շարունակութիւնը պիտի ըլլայ միայն 1870ի Վատիկանի առաջին ժողովին որ ընդհատուած էր խոալական գինուորներու մուտքովը Հռոմ։

Հարցումներ, որոնք ոչ միայն մեզի, այլև միւս բոլոր Եկեղեցիներուն համար կը մնան անպատասխան։ Կարելի՞ է յուսուալ արդեօք որ Քէնթըրապըրի Արքեպիսկոպոսին անձնապէս Հռոմ երթալու ազնիւ ժեստը և Պապին հետ ունեցած մէկ ժամուան խօսակցութիւնը պիտի հակազշռեն Կարտինալներու ազդեցութիւնը և յոյսի նոր լոյս մը պիտի սփռեն միութեան հարցին վրայ։

Քիուսնէկութիւնը մեծ կարեւորութեամբ եւ որու անձկութեամբ կը նայի Հոռվի հանդիպումին եւ ակնկալութիւններ ունի անկի, ոչ միայն որովհեակ կաթոլիկ Եկեղեցին հզօրագոյն Եկեղեցիներէն մին է քրիստոնեայ աշխարհին, այլ որովհեակ ամենէն այլամերժը և անզիջող եղած է մինչեւ այսօք, ու ինքինք պարսպած անցեալի իր դիրքերէն ներս, մերժած է ժողովի նստիլ միւս Եկեղեցիներուն հետ։

Իսկ այսօր, թէկ տատամումներով և վերապահութիւններով, սակայն կարծէք փորձ մը կ'ընէ ան դուրս գալու ժողովներով ստեղծուած կաշկանդումներէն և քայլ մը առնելու դէպի միւս Եկեղեցիները, իրեն համար՝ «գուրսի աշխարհ»ը, մինչեւ այսօր։

Միւս Եկեղեցիները չէին կընար անտարեր մնալ պատեհութեան մը հանդէպ որ կը արուէք երազուած Միութեան ժողով մը յաջողցներու ուղղութեամբ։ Իը մնար առաջին քայլը առնել և այդ քայլը առաւ բնականաբար նշուած անձը։

Բնականաբար նշուած կ'ըսենք, նկատի ունեցած ոչ-կաթոլիկ Եկեղեցիներու ընդհանուր յարաքերութիւնները։ Արդարե, մօտ կէս դաբէ ի վեր ոչ-կաթոլիկ Եկեղեցիներ կ'ունենան հանդիպումներ՝ «ընդհանրական ժողովներ (Oecumenical Council) անունին տակ։ Շարժումին կը մասնակցին քրիստոնեայ բոլոր Եկեղեցիները, իբրև անդամ կամ դիտող, Ընդհանրական ժողովներու այս շար-

ժումը՝ մասնաւոր կարևորութեամբ մը զարգացաւ մանաւանդ վերջին պատերազմէն եղաք և մարմին տուալ իրեկ կազմակերպութիւն մը, կեղրոն ունենալով ժընէվը։ Ժողովակերուն նպատակն է քննել և գտնել կարելի հիմքը Եկեղեցիներու միջև եղած մրցակցութիւնը մեղմացնելու և Բողոքական կոտորակուած Եկեղեցիներուն միջև զործակցութեան և վերախմբումի բանաձևեր ճշգիլու։

«Ընդհանրական ժողովաները թէկ չտուին գործնական արդիւնքներ Եկեղեցիներու միութեան տեսակէտէն, սակայն շատ բան մեղմացնեցին մոլեռանդութեամբ տարուած միտքերուն մէջ և զգացուցին պատասխանատու առաջնորդներուն թէ մոլեռանդութիւնը կը տանի զիրքերու կարծրացումի, բաժանումի և, հետեւարար՝ ոյժերու տկարացումին, այնպիսի ժամանակներու մէջ, երբ քրիստոնեայ Եկեղեցին կը տկարանայ արդէն արտօքին հալածանքի, ճշնշումի և քարոզչութեան հետևանքով։ Ներքին միութեան մը պէտքը, իրեկ զազափար այնքան մեծցաւ և տարածուեցաւ, որ ծիծաղելի վկան թուիլ հին վէճերու յառաջացուցած բաժանումները Եկեղեցիներու միջև, որոնց տարբերութիւնները շատ աննշան և ժամանակի յաճախ անձնական վէճերու և մրցակցութիւններու հետևանք եղած են։

Այսպէս, ստեղծուեցան երեք խոչոր խմբաւորումներ։

— Հին աւանդապահ Եկեղեցիներ, որոնք կը պահեն նիկիոյ հանդանակը, առաքելաւանդ եպիսկոպոսութիւնը և խորհրդակատարութիւնը, ինչպէս հին կաթոլիկ, Անլիքան, Լուտերական, ևալլն Եկեղեցիներ։

— Մայրայեղ Բողոքական Եկեղեցիներ, որոնք կը մերժեն ամէն աւանդութիւն և կը գտանին պատ մեկնութիւնը Ս. Գրքի։

— Վարդապետութիւն, խորհրդակատարութիւն և Եկեղեցական նուիրապետութիւնը իր ամբողջութեանը մէջ պահող Եկեղեցիներ։ Աւղափառ, Կաթոլիկ, Առաքելական և Արեւելեան հին Եկեղեցիներ։

Անտարակոյս որ առաջին խմբաւորումին պատկանող Արևմտեան Եկեղեցիները շատ աւելի մօտ կը զգան իրենք զիրենք Արևելեան հին Եկեղեցիներուն, քան երկրորդ խումբի ծայրայեղ Բողոքականներուն։ ոչ միայն մօտ, այլ զրեթէ նոյն՝ իրենց գիրքով՝ հանդէպ Կաթոլիկ և Բողոքական ծայրայեղութիւններուն։ Անզիս Եկեղեցին, իրեկ կարենորագոյնը առաջին խումբի Եկեղեցիներուն և իրեկ երրորդ ոյժ երկու ծայրերուն միջև, շատ բնակուն է, որ զգարինքինք բնականօրէն նշանակուած կամուրջ և միջնորդ՝ կողմերուն միջև։

Կարելի՞ է սպասել որ Յովհաննէս Խ. Պապին ձեռքը չերմօրէն սեղմէ մեծ Եկեղեցւոյ մը պետին ձեռքը որ կուգայ իրեն և այդ չերմութեանը մէջ հալելու սկսին վերապահութիւններ և անցեալի հաշիւներ։

Եթէ ոչ մէկ հօտ և մէկ հովիւ, այլ առնուազն մէկ ճակատ, վոխադարձ հասկացողութեան և զործակցութեան հիման վրայ, դիմագրաւելու համար ոչ միայն Քրիստոնէութեան, այլ կրօնքին իսկ սպառնացող վտանգներուն։

Մեծ Եկեղեցիներու պետերը զիտակից են այլս վասնզի լրջութեան և ճակատ կազմելու անհրաժեշտութեան։

ԿՐՈՎԱԾԱԿԱՆՀ Ա Ց Բ .

մեռ ուժից ի հաջես յախճանէ  
յախեան մի՛ մեռանիցի»:

Յիսուսի հետեւղ բազմահազար ժագու-  
գաւրզը օրերէ ի վեր չէր կերած . սակայն  
կը նախքնարէր Անոր իսոսքին քաղցրութիւնը  
օրուան հացէն ու կը յամենար այնակ, .  
Յիսուսի շուրջ՝

Տէրը միջքացաւ անոնց, կ'ըսէ Աւետա-  
րանը, ու հրամայից իր աշակերտներուն որ  
կերակրէն այս ժողովուրդը . ունէին միայն  
մի քանի հաց և ձուկ . Յիսուս օրհնեց  
զանոնք և բաժնել տուաւ խոտին վրայ  
բազմած ժողովուրդին . կեսան բալորը,  
կշտացան և աւելցած փշրանքները հացին,  
տականին քանի մը սակած լեցուցին:

Եկեղեցւոյ հայրերը և վարդապետները  
Յիսուսի կրաշքներէն մասնաւոր ուշագրու-  
թեան առարկայ ըրած են այս մէկը և կի-  
րակի օրուան Ճաշու Աւետարան իրեւ՝  
յանձնած են հաւատացեալներու ուշագրու-  
թեան, որովհետեւ պարզ կրաշքէ մը աւե-  
լին տեսած են անոր մէջ . Առաջին գարերու  
աստուածաբաններէն սկսեալ, քրիստոն-  
եայ մտածողներ կրաշքով բազմացող և  
անհատնում կերպով բաշխուող այս հացը  
մտահեցուցած են միւս հացին, որուն հա-  
մար մեր Տէրը ըսած էր. որը ուտիցէ ի  
հացէս յախճանէ յաւիտեան մի՛ մեռանիցի»:

Եւ իրապէս, երբ հացի բազմացման  
կրաշքէն մի քանի օրեր ետք, Յիսուս տե-  
սաւ այդ ժողովուրդը՝ իր շուրջը հաւաք-  
ուած, և զգաց թէ նեկած են կրաշք մը  
տեսնելու ժողովրդային շատ միամիտ հե-  
տաքրքրութեամբ, բաւա անոնց . Զեր հայ-  
րերը կերան անապատի մանանան և մեռան.  
ես պիտի տամ ձեզի հացը, որ երկինքէն  
իշած է . ով որ ուտէ այս հացէն, յաւի-  
տեան պիտի չմեռնի»: Եւ ժողովուրդը,  
առանց հասկնալու ըսուածին իմաստը,  
ըսաւ . «Տ'ուր մեզի այդ հացէնն : Յիսուս  
պատասխանեց . «Ե՞ս եմ կեանքի հացը,

ով որ կուգայ ինձի՝ չանօթենար, և ով որ  
կը հաւատայ ինձի, բնաւ չի ծարաւիր . . . :

Այս իսոսքերը լսողները չըմբռնեցին զա-  
նոնք, որովհետև Յիսուս կ'ակնարկէր Ա .  
Հազորդութեան Խորհուրդին՝ երբ տակա-  
ւին հաստատուած չէր ան, իր Արեան հե-  
ղումովը :

Այսօր սակայն, երբ իրարու կը մօ-  
տեցնենք Յիսուսի ուսուցման զանազան  
մասերը, աւելի՛ յատակ կը գառնայ մեզի  
համար որ երբ Յիսուս քանի մը հացերով  
բազմահազար ժողովուրդը կերպարից, աւ-  
զեց չօշափելի մէկ նմանութիւնը — սու-  
բուզը — տալ մեզի այն անշօչափելի սուռն-  
դին, որ բերած էր ինք՝ բաշխելու մարդոց  
հոգիներուն :

Եւ իրապէս, Ան յաճախ նմանցուց ինք-  
զինք հացին, որ կեանք կուտայ մեր մար-  
դինին, մանաւանդ երբ ուզեց հասկնելի իր  
հետեւորդներուն թէ ինք եկած էր կեանք  
տալու մարդոց :

Թէ լինչ է այն աստուածային սնունդը  
և ո՞ր կեանքին համար, ահա այն զոյտ  
հարցումները, որոնք մեր իորհրդածու-  
թեանց առարկայ կ'ուզենք ընել այսօր :

Երբ կեանք կ'ըսենք, առհանգրակ, կը  
հասկնանք բնութեան մէջ յայտնուուց այն  
երեսյթը, որով երկիրս նիւթական մասնիկ-  
ները քով քովի կուգան, կազմելու համար  
ապրոց մարմին մը, այսինքն ամբողջութիւն  
մը, որուն մասնիկները իրարու միացած են  
ներքին կազմակերպութեամբ մը, ապահո-  
վելով մարմինին աճումը և սերնդագոր-  
ծումը: Այդ մարմինը կոչեցեք բոյս, կեն-  
դանի կամ մարդ, կեանքը անոր մէջ կը  
յայտնուի նոյն կերպով: Ան ամբողջութիւն  
մըն է, որուն զգայարանները զանազան  
ձեւերով կ'ապահովեն ամբողջութեան ա-  
ճումը և պազարերումը:

Ամէն մարմինի մէջ սակայն կեանքը կը  
բարախէ ժամանակուան մը համար. կը  
ծնի, կը ծլի, կը ծաղկի և օր մը կեանքը  
կը լքէ այդ մարմինը ու մարմինին մաս-  
նիկները քայլայուելով կը վերագառնան  
անկեանք նիւթին: Մարմինի մէջ յայտ-  
նուող կեանքը՝ կանք չ'առներ մարմինին  
մանուամբ, զի կեանքը կը շարունակուի  
այդ մարմինէն ելած ուրիշ մարմիններու  
մէջ և այսպէս՝ մի՛շտ — կեանք ունեցող

բոյս, կենդանի կամ մարդ — կը ծնի՞ն ու կը մեռնին, բայց կեանքը կը շարունակէ նո՞ր մարմիններու մէջ, ու թերեւ շարունակէ ի յափտեան:

Ա՞յս էր արդեօք յալիտենական այն կեանքը, որուն ակնարկեց Յիսուս, երբ ըստ անս եմ կեանքի հացը ...։ ԱՌ անչ չուշաւ: քանի որ մարդկի լաւ գիտէին թէ իրենց մարմիններու կեանքը պահող հացը այն շօշափելի և ծանօթ հացն էր, որով Յիսուս կերակրեց բազմահազար հետերդաները իրեն:

Յիսուս կ'ակնարկէր միւս կեանքին և այդ կեանքը պայմանաւորով այն միւս սնունդին, որոնք նոգիինն են միայն:

Կեանքի կոչուած արարածներուն մէջ, մարդը կը մասնակցի իր մարմնով՝ այն կեանքին որ բոյսին ու կենդանիին է առ հասարակ: բայց այդ մարմինէն վեր, ան կը մասնակցի նաև ուրիշ կեանքի մը, որ իր մտածութերու և ներքին ապրութերու կեանքն է: Նո՞յն կեանք բարը կը գործածուի երկու երեսոյթներու համար, քանի որ երկուքն ալ կը հետեւն աճման նոյն օրէնքին: Երկուքն ալ պայմանաւոր են սնունդով մը՝ պահուելու և աճելու: մարմինը՝ իր աճումին և պահպանումին, հոգին՝ իր աճումին և պահպանումին համար:

Կը տարբերին սակայն անոնք իրենց վախճանին մէջ: մին' նիւթեական և երկրային, կը վերագառնայ նիւթին և երկրին: միւսը՝ հոգեկան և անիւթեական՝ կը վերագառնայ յաւիտենականութեան, հոգեկան կեանքի աղբերին, Սատուայ:

Արդ, ո՞րն է կարեօրը և ո՞րը մեր ուշագրութեան արժանի առաւելաբար: Այն սնունդը և կեանքը՝ որուն աօրերը խոտի նման ենք ան որ կը նայի յաւիտենականութեան:

Ո՞ր հացը — ան որ կը կերակրէ մահականացու մարմինը, թէ ա՞ն որմէ ուտողը յաւիտեան մի՛ մեռանիցիո:

Ո՞մանց համար թերես աւելորդ թուի կարցումը և մտածեն իրենց սրտին մէջ թէ ո՞ր անմիտը կը թողու յաւիտենականը, նախլնտրելու համար մահականացուն: Ասակայն հեթէ նայինք մեր կեանքի իրականութեան, պիտի տեսնենք թէ ան մեծաւ մասսամբ գրաւուած է հոգին տանող հացին հե-

## ԿԱՆՈՆԱԳԻՏԱԿԱՆ

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻԱԱՆՆԵՐԸ

ՀԱՅ ԵԿԵԼԵՑԻՈՆ ՄԵԶ

Բ.

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՅԹՐԱՍՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Թոյն փիլիսոփայութեան սկզբունքներու կրարութիւնը քրիստոնէութեան մէջ կը բգիսէր նոյնինքն փիլիսոփայութեան սկզբունքէն: Սոկրատ, Պղաստոն, Արիստոտէլ՝ հեթանոս Յունաստանի մէջ բուրովիլն, այսպէս ըսենք, նոր կրօնի մը հիմնադիրները եղան, անկախ քրմութենք և պաշտամունքէ, ուղղակի մարդու բարոյական կեանքին, խզմտանքին զարգացման վրայ գնելով կատարելութեան հիմը: Շատ իրաւամբ ասոնք կը համեմատուին, կրօնից պատմութեան տեսակէտով, Խարայէլի մարգարէներուն հետ, որոնք քարոզեցիլն մի Աստուած և ճշմարիտ Աստուած, որ ամէն բանի սկիզբն է: Յունաստան այդ մեծ փիլիսոփաներու խօսքին և գործքին վրայ կը տեսնէր նոր կեանքի մը յայտնութիւնը, որ իր շատ կողմերով կը նմանէր քրիստոնէական կեանքին: Այս է պատճառը՝ որ այս փիլիսոփաներու միտքերը, նոյնիսկ անոնց բանաձեւերը, կրնային յարմարի գրիստոնէութեան տեսական և գործնական կողմերուն, և իր փաստ՝ ուժաւորել գրիստոնէական վարդապետներու տեսութիւնները: Զէ՞ որ Սոկրատին Դպրոցը նոր Աստուածոյ մը յայտնութեան պէտքը զգացուցած էր: Հէ՞ որ այդ մեծ մարդիկը մաքուր կեանքի, արթուն խզճի, արգարութեան և ճշմարտութեան գաղափարները

տապնդումովը, ի հեճուկս միւսին՝ իրակա՞ն կեանքի հացին:

Մտածենք քիչ մը մահուան մասին, որպէսզի զգանք անմահութեան կարօտը և փնտուենք այն հացը, որմէ ուտողը յաւիտեան մի՛ մեռանիցի:

ՇԱՀՀ ՎՐԴ. ԱՃԷՄԵԱՆ

քարոզած և շեշտած էին և զրի առած էին զանոնք՝ գեղեցիկ ոճով մը. տարակոյս չատ որ այս բոլորը չատ գիւրութեամբ և չատ մեծ յարմարութեամբ կրնար կիրար-կուիլ ի նպաստ Քրիստոնէութեան։ Եւ սուուզիւ՝ ընդ լայն և ընդ երկայն գործածութեցան ատանք մեր գարգապեաններու պատրաստութեան մէջ՝ հայթայթելով անոնց համար մտաւոր պաշար մը, որ չատ ահղ գժրախտարար կը մնար անմարսելի։

**Զաւա գաւանաբանական (dogmatique)** ուսումներու պատրաստութեան մէջ Հայ Եկեղեցւոյ գարդապեաններ թէւ հետևած են որոշ դրութեան մը, այսինքն՝ Աղեղքանդրդեան Դպրոցին, Ս. Կիւրզի բանաձեկրուն, և հետևաբար գուրու չեն եւած Տիեզերական Երեք Սուրբ Ժողովներուն գծած չըլանագէն, բայց չատ խնողած են բեմը, լաւ ևս բեմական գրուածները, այդ նիւթերով։ Այս երեսոյթը կ'ենթագրի՝ թէ անոնք միշտ գաւանաբանական պայքարներ մղելու հարկին մէջ գտնուած են մանաւանդ քաղկեդունականներու գէմ։ և իրաւի՛ ընդլիմ Երկաբնակաց գրուածներու անագին գէմ մը ունի Հայ մատենագրութիւնը։ Եւ բեմն ալ գրազած է ատոնցմով՝ անշուշտ լուսաւորելու համար ժողովուրդը, որ գաւանաբանական վիճաբանութիւններու հոսանքէն բռնուած՝ կը սպասէր որ բեմը գոհացում տայ իրեն՝ խօսքով ու գրչով։

Այս տեսակէտէն Հայ Եկեղեցւոյ գարդապեանները, Քաղկեդոնի ժողովէն ետքը, մինչև վերջին գարեր, նոյնիսկ մինչև Կոլոսի ժամանակները, ստիպուած էին պատրաստուիլ վիճաբանական զօրաւոր պաշար մը ամբարելու և կը տեսնենք՝ որ Ունիթուններու ժամանակէն սկսելով՝ Լատին աստուածաբանութեան հրապարյն ալ նոր զրազումներ կը ստեղծէ Հայ գարդապեաններու, որնք հակառակորդին զէնքը կ'ուզին գործածել իրենց Եկեղեցւոյն դաւանութիւնը պաշտպաններու և ջատագովելու համար։

Քիչ մը ուշագիր ընթերցում մեզ հասած այս գործերուն վրայ, քիչ մը լուրջ խոր հրդածութիւն ընթերցումին ըրած տպաւորութեան վրայ՝ բաւական են ցոյց տալ՝ թէ Հայ Եկեղեցւոյ Բեմը ի՞նչ գտնուարութիւններէ անցած է, և անցուցած է մա-

նաւանդ խորապէս զբաղեցնող, բայց քրիստոնէական գործնական կեանքի համար քիչ օգտակար չըջանները. վասնզի գրեթէ բոլորովին նուիրուած է գաւանաբանական վէճերու։

Ընտանիկան և ընկերական կեանքի, անտեսագիտութեան, Եկեղեցւոյ և ժողովուրդի փոխադարձ յարաբերութիւններուն վրայ խօսող մասնաւոր գործեր չկան. բայց կան այս նիւթերուն հետ առնչութիւն ունեցող կանոնները ու քարոզներ, որոնց մէջ կը ամիրեն քրիստոնէական Եկեղեցւոյն ընդունած և կանոնադրած սկզբանն քնիրը։ Այնպէս որ, Հայ Եկեղեցւոյ գարդապեաններ իրենց պատրաստութեան մէջ մասնաւոր աշխատութիւն մը չեն ըրած այս մասին (որ անշուշտ չէին ալ կրնար ընել, քանի որ ըմբռնումները տարբե՛ր էին այն ատենաները), հետևաբար պէտք չունենի օտար աղբիւրներէ օգտուիլ, ինչպէս որ, զոր օրինակ, կ'օգտուէին յոյն փիլիսոփայութենէ՝ իրենց գաւանաբանական հմտութիւնը զօրացնելու և փայլեցնելու համար։

Գարդապեատին ուսումնական պատրաստութիւնը ուրեմն, իր ընդհանուր գիծերուն մէջ, թէւ ճոփ կ'երեխ և բաւական՝ ժամանակին պէտքերը գոհացնելու, բայց իսկապէս պղտիկ է այդ պատրաստութեան բոլորակը և միակողմանի։ Այս մասին կարելի չէ որ մեղագրուին իրենք. այս չէ մեր գործը. ժամանակին ըմբռնումներուն արդիւնքն էր այդ. բայց ինչ որ կը տկարանայ ողջիւթ քննադատութեան մը առջեւ, սա՛ է՝ որ այդ պղտիկ բոլորակին մէջ մշակուած նիւթերն իսկ խակ մնացած և անմարուիլ եղած են. և այս երեսոյթին ամենէն հզօր ապացոյցներն են այն բոլոր ձեռագիր և տպագիր գործերը, որոնց մէջ քիչ չեն չմշակուած և չմարսուած նիւթերու կոյտեր։

Նոյնիսկ հայերէն լեզուի տեսակէտով այս երեսոյթը զիտուած ատեն՝ չատ դիւրին է հասկնալ թէ գոնէ Ե. դարուն գեղեցիկ հայերէն մը կար, որ կը տիբէր ինչպէս համալի թարգմանութիւններու, նոյնպէս հետևողութիւններու և հեղինակութիւններու մէջ։ Բայց այս գեղեցիկ հայերէնը, իր բովանդակ կազմակերպութեամբ, հետպհետէ կ'աւրուի և օտար լեզուներու

ազգեցութեան տակ կը կորսնցինէ իր նկառագիրը, մինչև Ներքսէսեաններու և Գրիգորիսեաններու դարը, որոնց գրչին տակ Սուրբ Թարգմանչաց հայերէնէն նոր կաննաւորութեան փայլ մը կը սոտակայ. վասնիցի, զոր օրինակ, Ենորհալիներ և Լամբրոնացիներ, շատ լաւ գիտցած են մարսի իրենց նիւթը և երեւան մերել գրականութեան նոր գարագուխոմը, ուր վարաւահար կինանք տեսնել՝ որ վարդապետին ուսումնական պատրաստութիւնը աւելի՛ հրմական է և աւելի՛ գործնական<sup>(\*)</sup>:

Վարդապետական ասպարէջի վատրաստուելու համար մասնաւորապէս կազմուկերպուած զպրոցներ չկային, զպրոց բառին այն նշանակութեամբ, որ Կ'ենթարէ խնամեալ ծրագիր մը, ուսումներու որոշեատարիներու շրջանով մը: Բայց Դպրոցը՝ իր որոշ զաղագարի մը, Աստուածաբանական-Փիլիսոփայական որոշ զորութեան մը արտայայտութիւն՝ կ'երեւի որ զորութիւն ունեցած է: Թարգմանչաց գրական բովանդակ արդիւնքը՝ զպրոցի մը, թարգմանչական աշխատութիւններու և սուի հայերէնի մը զպրոցին կինքը կը կրէ: Տաթիւն Դպրոցը փիլիսոփայական և աստուածաբանական բարեփոխուած զորութեան մը ներկայացուցիչ եղած է: Միջին գարը, մասնաւորապէս կիլիկիոյ մէջ, Կաթողիկոսարաններով ու Վանքերով, թէ՛ մեկնողական, թէ՛ գրական և թէ՛ գտանաբանական համագործութիւն մը կը ներկայացնէ: Բացայոկի երեսոյթ մը, ուր կրօնական կարծիքներու և հայեցքներու համար աւելի՛ լայն հորիզոն մը կայ և միտումներ՝ եկեղեցական միութիւն մը յաջողցնելու քիլստոնէական յարանուանութիւններու մէջ, մեղմացնելով գաւանաբանական տարբերութիւններուն ու խտրութիւններուն վրայ գրուած շեշտերը:

Ուսումնավայրերը միմիայն վանքեր չեին. վասնզի վանքերը իրենց ծագումով՝ աւելի մենաստաններ էին, ճգնարաններ կամ օթեղաններ, քան նսկապէս ուսումնավայրեր կամ զպրիվանքեր, այլ հետզետէ և շատ շուշ այս վերջին նպատակին ծառայեցին:

(\*) Առանձին պիտի խօսինք քիչ ետքը այս ժամանակներու վանական՝ վարդապետական դրութեան վրայ, ատոր տիկար կողմերն աւ երեւան մերելու համար:

Կաթողիկոսարաններ՝ ուսումնավայրեր ալ էին, վասնզի Նեկղեցւոյ ամենէն գիտնական վարդապետներէն կը գտնուէին միշտ Կաթողիկոսի մօս և այս պատճառաւ ուսումնակութեան աշակերտներ կը գիմէին հոն, սորգելու և կատարելագործելու համար իրենց ուսումնական կային անհատապէս գիտնականի համբար ունեցող անձեր, եկեղեցական թէ աշխարհական, բայց ընդհանրապէս եկեղեցական անձեր, որոնք իրենց հաշուոյն գըպոցներ ունէին անշուշտ:

Մեզ արեկելքիներուն համար շատ դիւրին է բաւական ճշգրտութեամբ ներկայացնել այդպիսի Դպրոցները ու Դպրոցները: Երեակայեցէ՛ք աշակերտաց բազմութեան համեմատ փոքրիկ կամ մեծկակ սենեակ մը, ուր աշակերտներ ծալապատիկ նստած են քովի պովի, պատին տակ, կառաւ կամ ճնրագիր, փօսերու կամ մինեւեներու վրայ, կամ պարզապէս եղէցէ կամ պրուէ խսիրներու վրայ. ուսուցչից վարդապետը կամ վարժապետը նստած է սենեակին ամենէն բարձր մէկ կողմէ, որու առջև փերախրա մը միայն կայ իրը գրասեղան. աշակերտներ կարգ մը ունին հարկաւ, որոնք կու գան սոտի վրայ կամ ծնրագիր, «առ սոս» վարդապետ-վարժապետին ըսիլու իրենց համարը:

Մենք գիտենք՝ թէ գեռ մինչև վերջին ատենները, զպրոցական գիրքերը եկեղեցական գիրքեր էին: Հայերէն առաջին դասգիրքը, Քելաներ կամ Այբէնարան՝ յայրմարեալ ի վայ մասնակցաց, զոր, որչափ որ կրցած եմ հիտազօտել, պէտք է վերացրել Անանիա Շիրակացւոյն (է. գար), Պահկները, այսինքն՝ Ա. – Բ. – Գ. տախտակը, որ գեռ կայ գաւառներու մէջ, կ'երեւի թէ շատ հին ծագում ունի և յատուէ վաղեմի ազգերու, բայց հաւանաբար Յոյներէ անցած է Հայոց: Ասոնք առաջին միջոցներն էին փոքրիկներու բան սորգեցնելու: եռքը կու գար Դաւթի Սաղմասը: Առաջին Կանոնը՝ և երանեալ, իրը առաջին գաւագիրք, մնացած կանոնները իրը երկրորդ գաւագիրք և հետզետէ եկեղեցական մատեաններ իրարու կը յաջորդէին: Նորիլը վերջին գիրքը կը համարուէր հին զպրոցին մէջ, Ա. Գիրքը եկեղեցական պաշտամունքի սահմանուած ընթեցուածներով կ'աւանդ-

ուէր աշակերտներուն։ Եկեղեցական պաշտօնութիւնը երգեր և Շարականներ կը կազմէին եռաժամութեան պար։

Ասորի զ պրացներու ծրագրին պարզ հետառողութիւն մըն էր այդ ։ Վասնդի Ասորիներու մէջ ալ և Թէօքրօսն (ասորիքէն Աստուած աշունչին անունը), որ կը նշանակէ պարզ [թէ արգանութիւնն] էր առաջին գիրքը, «որ կը տրուէր զ պրոցականներուն ձեռքը» ։ ասոնք Սազմուէն կը սկսէին կարգալու ։ անմիջապէս հաջը կ'անցէին նոր Կտակարանին և Հին Կտակարանի որբից փրփրուն, և փրխապէս Ասորի և Սոյն Եկեղեցիներու Հայրերու գործերուն։ Ընթերցանութեան վարժապետները կը սորվեցնէին իրենց աշակերտներուն Արիստուէլի հինգ ստորոշութեանց համեմատ որպէս լարրիք ասացաւածներու նախագասութիւնները, ձայնը բարձրացնել կամ ցածցնել՝ իմաստին համեմատ ձայնեւէջ ընելով։ Այս վարժութեան համար, ըլլայ տողին վրայ, ըլլայ բառերուն փերը կամ վարը, նշաններ կը զնէին։ ասոնք շետք ըսուած կէտեր էին կամ կէտերու խումբեր։ Այդ շշշտերը երկու խումբի կը բաժնուէին «տամաբանական շետք եւ նվեսուական շետք» (La Littérature Syriaque, par R. DUVAL, 2ème éd., Paris, 1900, p. 69).

Աւելի բարձր ուսումներու համար աւելի համբաւաւոր վարդապետ վարժապետներ պէտք էր զանել, և ինչ պէս ըսինք, ասոնք կը գտնուէին Կաթողիկոսարաններու և Նշանաւոր վանքերու մէջ, Նշանաւոր իրենց Դպրիկանքով. Կո՞ն է որ վարդապետը կամ վարդապետուն կը պարապէր աստուածաբանական - Փիլիսոփայական ուսումներով, միշտ այն բոլորակին մէջ, որ գծուած էր իր առջև: Պէտք է ըսի՞ որ Կաթողիկոսարաններէ և Վանքերէ կամ Դպրիկանքերէ դուրս եկող վարդապետներ կը բաւէին Եկեղեցւոյ պէտքերուն, բայց անոնք որոնք ուսման համբ առած՝ կը փափաքէին աւելի ես հմտանալ, կը գագէին արտասահման, Եւ դարու մէջ ասորական և յունական գպրցներ, և ետքը միայն յունական: Անանիա Շիրակացի տեղէ տեղ փախադրուեցաւ, իր ուսումը կատարելազոր ծելու համար. Գերջապէս Տրապիզոն Տիրքիոս գիտնականի մօտ ութիւ տարի մեց ա

համարողական և չսփական գիտութիւնները իւրացնելու համար. Ստեփանոս Սիւնեցի՝ Դընայ Կաթողիկոսուրանէն ետքը՝ Մաքինացւոց վանքը գնաց, Առզամոն վարդապետի քով, և զիրջապէս թիւզանդիսն առաւ իր շունչը. Հան սորբիցաւ յանարէն և լատինիներէն. ապա գնաց Աթէնք և Հռոմ իր ուսումն պաշարը շատոցնելու և զօրաց ընկեր համար: Միխաթար Գոշ, Մեծ-Վարդապետը, ճպատելով վանքէ վանք պատշաճ մէկն էն:

Մատենադարաններ կոմմ Աթրիկելք գրսցա  
միայն Կաթողիկոսարաններու և Վանքերու  
մէջ կարելի էր գտնել այնչափ որչափ  
պէտք էր բարձրագոյն ռազմական համար:

Պատմական ինչ ինչ տեղեկութիւններ ալ կան, որոնց մասնաւոր ռւշագրութիւն պէտք է գարձնել՝ կարելի եղածին չափ ճշգելու համար նախնական հասկացողութիւնը վարդապետին պատրաստը եան ժամանելու համար նաև պատառները, որոնց ինչպէս կը կարծիք ու առեղծած են քարդապատկան աստիճաններու հեկդեռ պահպանութիւններու ուղևութիւնու

Եզկեցականութեան մէջ սիր յաւակնութիւններ սկսած էին ծայր տալ. անուն և համբաւ ունեցող զարդապես - զարժապեսներ իրարու նախանձը կը գրգռէին. մանաւանդ ասոնց աշտարանները նախատինքի և թշնամանքի կը հասցնէին այդ նախանձը՝ իրարու գէմ յախորտալով, թէ իրենք աւելի ուսեալ, աւելի գիտնական

վարդապետներու աշխարհուներ էին։  
Սարգսո Շնորհալի (ԺԲ. գար) իր Կար-  
րողիկեաց Մեկնուրեան մէջ տեղ տեղ  
անդապարած է այս խնդրին զրայ որ  
խօսքերը այնքան արդէքառու են, որ կրնան  
ընդհանուր գաղափար տալ վարդապետու-  
թեան զրայ, որ, ինչպէս կ'երեւ, կրօնա-  
ւունեւու = վանականներու սեփական տիտ-  
ղոս մը, գիրք մը եղած է արդէն և քիչ  
ետքը բոլորովին պիտի նուիրագործուի այս  
առանձնաւորհուումը՝ ջնորհու Տաթեու Դրապ-  
րոցէն ձեռուած չունետանա աստիճաններու  
ծխական հաստատութեան։

**Արտապուած Լոյս Շաբաթաբերքն, 1906  
(Շարունակիլ 2)**



### ՐԵ ԱՅ ԶԵ ԻՆ

Քեզի կուգամ, յոզնած, տրտում,  
Պանդուխտն ինչպէս կը գառնայ տուն,  
Կրակներով սիրտն իր լեցուն,  
Եւ կամ տղան՝ որ մուրին մէջ սարսափանար,  
Կը կարկառէ քեւերն իր մօր:

Մազլցեր եմ տարիներով, լեռներէն վեր,  
Ըսպասելով միշտ որ բացուի  
Երկինքն ամբողջ զիխուս վերեւ :  
Կեանիք զինին աւազներու ծոցն է բափեր,  
Դուն միայն, ով Հաց կենդանի,  
Կրնաս հաղցն իմ յաղքահարել :

Գիշերիդ մէջ նուիրական, ուր կը տոլայ  
Մերկատեսիլ նուարտութեան փայլակն արդար,  
Թող խաղաղին ու հաղցրանան  
Վիշտերս հազար,  
Ողկոյզն ինչպէս կամարին տակ  
Որբատունիին :

Տեսեր եմ ես դէմքը վիշտին,  
Տառապանին աչերս բաժակլ արինածոր,  
Հոզիս կարի մը արցունի,  
Բոց մը ինչպէս գիշերուան խոր :

Կուզեմ բացուիլ,  
Օրերուն այս նորահանդէս,  
Զատուիլ մահէն  
Ու բաժնել մահը մահուան հետ,  
Եթէ կարի էսորենէդ հոզիս խոր,  
Կարիլ մը նոր :

Վ.ՏԱՐԱՆԴԻ

## ՏՈՒԻՒՐ ԻՆՇԻ, ՏԵՐ

Տուիր ինձի, Տէր, ձիւեւր բազմալար,  
Կրակներ արծարծ, տեղյերու հազար,  
Եւ անոնց կարգին՝ տնորեն արցունքին:

Կուժի պէս կոտրած, սիրս է տրմահար,  
Երազներս աղուոր, հաւեւերու նըման,  
Տակաւին երէկ, զացին, հեռացան:

Խոներս կը դորան հովիրէն աշնան,  
Ինչ որ ունէի իբրև ոյժ, հանոյի,  
Այլեւս չըկան:

Մոխիր ու արցունք մընացին միայն,  
Ցուեն ալ նորոգուող կսկիծ անդարման,  
Արցունքովն այն յորդ՝ զար ինձի տրիր.

Իբրև բալասան օրերուն դէմ չար,  
Կուլամ այս զիւեր երազներս բոլոր,  
Այլեւս հողմահար:

Վ.ՏՈ.ՐԱՆԴԻ

## ՆԱՀԱՄԵՏ ՔՈՒԶԱԿԻ ԱՆՍԱՀ ՔԱՐԵԱԿՆԵՐԵՆ

Յաւուրն ի հազար պահուն, տէր, փրկէ ի մարդոյ շառէն,  
Մարդոյ շառն այնչափ չար է, որ զազանն իրմէն կու փախէ,  
Զառիւծն ի զէնմիլ զրած, — զազանաց զլիաւորն է —.  
Արծիւն ի հազան ելեր ու մարդուն ահէն կու զախէ:

Հոգիս ի մարմնոյս ելաւ, նա նստայ առքեւն ու լացի,  
«Այ հոգի, դու ո՞ւր կ'երթաս, երբ քեզմով եմ ես կենդանի»:  
Հոգիս մարմնոյս ասաց. «Ես զբեզ խիկար կու զիտիի.  
Երբ տունն ի բակիլ առնու, տէրն ներսն այլ ինչ բան ունի»:

Աշխարհն է ի ծով նման, ով որ գա՝ անթաց չի մնայ:  
Յայս ծովս ես ի նաւ նստայ, գնաց նաւս ու ես չիմացայ,  
Յիշեր մօտեցել է նաւս, կու զախեմ՝ բարի դիպմայ,  
Քակտի իմ աղուոր շինչւածս, ու տախտակս մեկմեկանայ:

Չորս. բան խրատ առ յինչն, որ զամէն աշխարս բեզ արժէ.  
Զայլոց մեղք դու մի բններ, զբոյդ երակ մտօքդ անտիճէ.  
Ջևստուած մօտ ի բեզ դու տես ու զմահու օր դու յիշէ.  
Ճիրատդ ի սրտիդ տնկէ, զբեզ յամէն չարէ սա պահէ:

## ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

### ԲԱՆ ՇԱՀԱՄԵՏ ԵՒ ՕԴՏԱԿԱՐ

### ԱՄԵՆԱՅՆ ՄԱՐԴԿԱՆ

### ԵՎԱՇԱԽՆԵՍ ԳԱՅՈՒՆՑԻ

ԺԴ. գարու առաջին կիսուն ծաղկող մեր երեկոի կրօնաւորներէն մին է Յովհաննէս Պատուհացի: Ան ունէր ինքնատիպ կեանք, և շերմ քարոզիչ մըն էր հաւատաքի և բարյաշականի: Հետագիրներու մէջ իր անունով կը գանուին շարք մը գրուած քննիր: Քանի մը տարի առաջ հրատարակած էինք անոնցմէ մին «Ելրատ Կրօնաւորաց» խորարով (Միոն, 1953, էջ 318—321): Ներկայ գրութիւնը, սրբնակուած Ա. Աթոռոյ թիւ 732 և 792 ձեռագիրներէն, ունի պարզ և դիւրամատչելի ոճ, և զուրկ չէ ուշագրւ արտալայտութիւններէ:

Արդ՝ որ ցանկայ և փափաքէ անանց կենացն և անվախճան փառացն՝ հաստատեսցէ զկեանսն յայսմ աշխարհի և զանց արացէ ասուէն զփառս անցաւորիս:

Որ ցանկայ գրախտին փափկութեան աստ մի փափկասցի մարմնով:

Որ կամիցի ապրել ընդ հրեշտական՝ աստ մի նստցի ի հրագարակս:

Որ սիրէ սրտիւ զՏէր Յիսուս՝ աստ անքակ մնացցէ ի նման(ց)է անարատ սրբութեամբ:

Որ փութայ մտանել ի յառագաստն լուսոյ՝ աստ բառանայ ընդ ինքեան զիւղն ուղրութիւն:

Որ երկնչի յանփախճան որդունցն՝ աստ մի խածատեսցէ լեզուաւ զեղրայր իւր:

Որ զարկուրի ի բորբռքեալ բոցոյն՝ աստէն զրոց նախանձու շիջուսցէ յիւրմէ:

Ով որ զարկենայ յարտաքին իսաւարէն՝ աստ ընդ խաւար մեկաց մի շրջեսցի:

Ով երկնչի ի լալ աչաց և ի կընտել ատամանց՝ աստ մի ցամաքեցուսցէ յաչաց իւրոց զփակս արտասուաց:

Որ սարսափէ յաններէի տանջանաց՝ աստ լացցէ անդադար ի տուէ և ի գիշերի:

Որ զողայ յաններիցի պատուհասէն՝ աստ մի ժտեսցէ զօրհանապազ:

Որ կամիցի երթալ զերկայն ուզին՝ աստ պատրաստեսցէ զպաշար ճանապարհին:

Որ կամիցի անդատ և անդատապարտ մեալ ի գառն և յահեղ գատաստանի՝ աստ մի գատապարտեսցէ զեղրայր իւր:

Որ պարտական է իւրում Տեառն բիւր քանքարոյ՝ աստ թողցէ իւր նմանույն զյիսուն և զարդիւր:

Որ կամի ընդ չարութիւն այսոցն անցանել յերկինս՝ աստ խնդրեսցէ ի Տեառն իւրմէ զօգնութիւն:

Որ ցանկայ անանց պասկին՝ աստ համբեր ամենայն վշտաց և նկութիւնց:

Որ կամիցի զերծանել ի բոցածաւալ ծովէն՝ աստ ծովացուցանէ զաւս իւր արտասուօք:

Որ կամիցի անվեսա կոխել զգետն հրեշէն՝ աստ յաճախէ ողորմութիւն:

Որ ցանկայ մտանել յանվէեպ վայելչովիւնն՝ աստ մի հեզզացացին երթալ ի ահս կիւնդինցին:

Որ յօժար է լսել զձայնն երանաւէտ, որ ասէ՝ ազնիւ ծառայ բարի և հաւատարիմ, աստ մի խցցէ զականջսն ի խնդրուցն զողորմութիւն:

Որ ախորժէ զայն ժառանգէ զոր ակնոչ ետես և ունկն ոչ լոււաւ, աստ զեզերեսցէ անդագուր հայցմամբ:

Որ կամինայ յըրել յազրերէն կենաց՝ աստ մաքուր և անարատ կացցէ յազտեղի ցանկութեանց:

Որ կամիցի մտանել յանտրում հարսանիս՝ աստ յօրինէ զհարսնարանին:

Որ փութայ յազենալ երեկո փառաց Փրկչին՝ աստ արգարանալ ջանայ ի մեղաց:

Որ կամինայ քազցր և ախորժ լսել զբարբառ փողոյն՝ աստ մի արասցէ անտես զայն օտարաց և կարօտելցու:

Որ կամիցի յամպս օգոց զերանալ ընդ առաջ Տեառն՝ աստ յառաջեալ կանխսցէ ընդ առաջ աղքատաց:

Որ զարկուրի ի բանից Տեառն՝ աստ ժրասցի առնել զնանոյ կամաց Տեառն իւրոյ:

Որ ակն ունի գալուստեան Տեառն իւրոյ հարսանեացն՝ աստ արթուն կացցէ ի յերեկոյին, ի մէջ գիշերին, ի հաւախօսին, և յառաւօսին. յայս է ի մանկութեան, և յերիտասարդութեան, և յալեւրութեան, և ծերութեան:

Որ կամինայ գասակից լինել հրեշտակաց՝  
ասու մի ախորդեսցէ նստի ի հրապարակս  
մտրգկան։ Զի հրապարակն ազրիր է մե-  
ղաց, և հրապարակսիրութեամբ ոչ զեր-  
ծանիս ի մեղաց, առէ Սողոմոն։

Արդ, ով եղբարք իմ, իմաստան մաօք  
իմացարուք զոր ասացի ատկաւուք. և զոր  
ասելոց եմ կարգապատճեամբ, պահեա առ քիզ  
(շ) խորին խորհրդով և հոգայ։

Զի, որ ասու ոչ հոգայ գանի մեղաց  
իւրաց՝ անդ հոգայ ի հուր գեհենին, ուր  
ոչինչ օվկյաէ։

Որ ասու հեշտ և փափուկ կայ՝ անդ չա-  
րաշար տանջի անհուն հեծութեամբ։

Որ ասու անխտիր խճողէ զորովայինն  
անյագարաք՝ անդ խաչի և մուշի անմիտիքար։

Որ ասու յոլով զմայլի զին[ւ]ով՝ անդ  
կաթիլ մի ջրոյ ծարաւի։

Որ ասու յօրանայ զցայդ և զցերեկ գան-  
դա(շ)չեալ քնով՝ անդ անքուն որդանցն  
վտանգի տափնապեալ։

Որ ասու ծիծաղի անյագ և անտուակ՝  
անդ լայ և ողբայ մերկ և խայտառակ։

Որ ասու պարձի քոջախօսութեամբ՝ անդ  
պապանձի յանդիմանութեամբ։

Որ ասու սովեալ է պահոք՝ անդ զովեսցի  
ամենայն սրբով։

Որ ասու սովորեալ է յանիծանել՝ անդ  
լուէ զինէն երթայք անիծեալք։

Որ ասու կրօնիւքն կեղծաւոր լինի՝ անդ  
ընդ մէջ հատանի և ընդ անհաւատան խառնի։

Որ ասու խովարաք է և ոխակալ՝ անդ  
գտարտառսն ժառանգեցէ։

Որ ասու բարձրայօն է և ամբարտաւան՝  
անդ իջանէ ի խորըս հողին։

Որ ասու մախայ ընդ այլոց բարեկեցու-  
թիւնն՝ անդ չառնու զվարձ վաստակոց  
իւրաց։

Որ ասու դանդաղիոտ է յալութիւն՝ անդ  
որոշի ի սուրբ յալութականացն։

Որ ասու անխտիր է ի մեջս՝ անդ մտանէ  
ի տուքանս և ի տանջանս։

Որ ասու հարկանէ զմարդ կամ զանա-  
սուն անզորմ՝ անդ հարկանի հրեցէն գա-  
ւազանաւ։

Որ ասու կշտանդի կերակրովք՝ անդ  
կշտամբի ի հրեշտակաց։

Որ ասու չապաշխարէ զիւր չարիսն՝ անդ  
փակին գրունք պաշչախառութեան։

Որ ասու ոչ բառնայ զրեռն և զկարիս  
բազմաց՝ անդ բառնայ զրոցն բորոքեալ։  
Որ ասու ոչ վաստակէ ի բարիսն՝ անդ  
ոչ զայիս ի խոստացեալ բարիսն։

Որ ասու ոչ լնդունի զօտարու, զօրս և  
զայրիս՝ ոչ մտանէ ի յարկոն հանգատեան։

Որ ասու փակէ զգութ իւր ի տնանկաց  
և անյարկաց՝ անդ փակի նմա զուան առա-  
զստափին։

Որ ասու ամբարտաւանէ և մնափառէ՝  
անդ կորանայ և այլի ի հուրն անչէջ։

Որ ասու չնոգայ վասն մեղաց իւրաց՝ անդ  
հեծեալ կոծի զան հեծութեամբ։

Որ ասու զանձն իւր պրգար կարծէ՝ անդ  
ընդ կեղծաւորսն ի հուրն անկանի։

Որ ասու զմեզու ընկերին իւրն չհամարի  
և ցաւակցար պաշաւեացէ՝ անդ ընդ  
նոսին պարտաւորի։

Որ ասու այլոց մեզս բամբասէ և կամ  
հրապարակէ՝ անդ ահագին հրապարակին  
զտափարտի։

Որ ասու չտայ զշահիւն [զհաշիւն] ընդ  
սոսիին՝ անդ չկարէ զերծանել ի զտատաւ-  
րէն։

Որ ասու զօր մահուն մոռանայ՝ անդ պա-  
շարեալ տանջին զնա անողորմ։

Որ ասու ցասկու է և բարկացող՝ անդ  
բարկութիւնն Աստուծոյ կայ և մայ ի վե-  
րայ նորա։

Արդ, ով սովեակք իմ, զգուշացարուք  
իմաստաւթեամբ և փախերուք յամենայն  
փոքր և ի մեծամեծ սղալանաց. վասնզի  
յարոքիւք ամենալիւ սատանայ պարտէ  
զամենեսեան։

Արդ, սովեակք, մի զրօնուր արեգա-  
կանս այսորիկ և մի մոանար զծազումն  
արգականն արգարութեան։

Մի ընկենուր ի մտաց քոց զժամ վախ-  
ճանին քո և մի հեռի համարեր զօրն ահա-  
գին և զպատասխանատըւութիւն ըստ գոր-  
ծոց։

Մի զմահանար յանցաւոր կեանս աշ-  
խարհիս և մի պատրիր խաբեայ երեւլօք  
կենցազոյ։

Մի տար գուլ աշաց արտասուաց և մի  
պակասեցին ի քէն պաղատանք վասն  
սխալանաց քոց։

Մի գաղարիր յալութից և մի գանդաղեր  
ի բարեգործութեան։

Մի լինիր յոյլ և ծոյլ և մի սովորացիսի լինել անձնագիւր և փափկակաց :

Մի զըրբւսցիս զմեղս օտարաց և մի փոքր և թեթև համարիր դյանցանս քո:

Մի ասեր զումեքէ, և մի բնաւ զումեքէ:

Մի խօսիր զայն որ ոչ է քեզ յօգւու և մի լինիր զայն որ ոչ է քեզ շահ և ոչ Աստուծոյ ընդունելի:

Մի խօսեցի թերան ք զգործս որդւոց մարդկան, և զմենած մարդն մի բամբասիր:

Մի հեղգար ի տքնութեան և մի ձանձ- [ր]անար ի մաւար աղօթիցն:

Մի լինիր վաշխտու, և փոխատու աշխարհականաց :

Եթէ եկեղեցական իցես մի օթիր ի տօնս [տունս] աշխարհականաց, առանց ընկերի:

Մի սանանար քեզ քոյրգիր, և մի սանանայր, և մի մայրգիր, և մի խոսուվանաւ զուստր:

Մի ծածկեսցիս ընդ այլ ի ներքոյ միոյ կարպետի, և մի զիցես զլուխ ընդ այլում ի վերայ բարձր միոյ սնարին:

Մի բամբասիր զոք ընդ առն բամբասողի. և մի բարկանար ընդ առն բարկասողի և զարցակասիր:

Մի զններ զգէմս կանանց, և զգեղ պատկերաց արուաց:

Մի ածեր մտաւ զվարս աշխարհականաց, և մի սոտանար քեզ սոկի և արծաթ ագանութեամբ:

Մի լինիր հպարտ և ամբարտաւան, և մի անցանէ զքե ժամանակ աղօթից քոյ:

Մի արհամարհեսցիս զփոքր և զմեծ ոք, կամ զիսեղ, կամ զիսե, կամ զկոյր, կամ զկազ, կամ զիւրանդոս, կամ զայլ ոք յայսպիսեաց ի մարդկանէ:

Մի երգնուր սուտ կամ իրաւ, և մի զնիցես ականջ այնոցիկ որ զրուցին զմեղս այլոց սուտ և կամ իրաւ:

Մի պատուհասակոծ արացցիս զծերս կամ զպառաւունս և կամ զայլ ոք ի տկարունից:

Մի խրատեր զմարդ ոք հպարտ և զիշխան:

Մի ընկենուր առաջի մարդոյ խուռ կամ խընիք, և մի ձգտոր ձեռօքդ, և մի հպարտանար սոկերօք անձինչ, և մի յօրանջեսցին բերանարաց իրբ յիմար:

Մի սովորիր ննջել ի տուէ և ի զիշերի,

և մի յաճախիր ի միս և ի զինի, զի այն ամեկաց է կերակուր և ոչ եկեղեցականաց, ի Կաց ուտելն մի ձայնիցէ բերան քո, և մի ծափծափեցն ատամունիք:

Մի լինիր զիմազարձ և բամբասող իշխանաց և ձեռնաւորաց:

Մի լինիր ծոյլ և հեղգութեամբ գործիր զգործ տէրունի:

Մի առնոյր զայլոց եղեալ, և ոչ զօտարաց բանալ:

Մի մոռանար զկատարած, այլ զիր առաջի աշացդ զձայն անել գարբրէկեան փողոյն, և զկոչումն առաջի ահաւոր ատենին Քրիստոսի:

Ան զմաւ զանաչառ դատաստանն, և զանկաշառ գատաւորն, զքննութիւնն զատաստանին և զհատուցումն լսու գործոց.

Զհամատարած ծովին հրդեհման և զընթաց հրեցէն գետոյն:

Զարծարածումն կայծականց և զբարկութիւն բրդուքան բացոյն.

Զձայն արագնեւուր որ ասէ թէ թէ զիտեմ զձեզ. և զանգարձ ճանապարհն ի խաւարն արտաքին:

Զանկադարձ լալ աչացն, և զանկանգիստ կրծսումն ատամանցն.

Զաստակութիւն սառնամանեացն, և զահագնութիւն անքուն սրդանցն:

Արգ, ով եղբարք, զմաւ ածէք զայս ամենայն, և զալցաւոր կենցազս ձեր աշխարհէք: Վայ տուք անձանց և եղուկ ասացէք ձեզ, ջահացարուք և հնարիցարուք զերծանել յայնմ ամենայնէ:

Արգ, ով եղբայր, հրաժարեա յամենայն մեղաց և ի չարեաց: Ասա ջանայ, ասս ճգնեա, աստանօր հաշտեցոյ ընդ քեզ զծէրն քո, և ապրինցիս յայնմ ահազնութենէն: Քանիկի այն կեանքն սակաւուց է, և այնոցիկ է փառքն և պակին որ աստ վաստակին:

Եւ արգ եթէ կամիս զիրծանել յայնմ ամենայնէ որ լինելոցն է, և հասանել խոստացեալ բարեացն, զու զգոյչ լիր խոր զրոց, բանից և գործոց, և փոխանակեա ընդգէմ զնելով չարեցն զրարին, ընդգէմ մերացն զարդարաւթիւն, բարկանալոյն՝ զկեզութիւն, անզգամութիւն զնմերաւութիւն, թշնամիացն՝ զբարերարութիւն, անհազանդութեան՝ զհազանդութիւն, ստահակութեան հաւանութիւն, անքուժկա-

լութեան՝ զժուժկալութիւն, սխակալութեան՝ զանօսակալութիւն, նախանձուն՝ զբարեկալութիւն, ատելութեան՝ զէրն, զառնութեան՝ զքացցրութիւն, զատարկութեան՝ զաշխատանան, պարապ կալոյն՝ զգործակալութիւն, մեղմիխանացն՝ զպարզամութիւն, խարդախանացն՝ զմիամութիւն, ծիծակելոյն՝ զլան և զարտառուելոն, անյասութեան՝ զյոյն, տրտմութեան՝ զուրախութիւն, ի փորձութիւնն՝ զերկայնութիւն, ի վիշտոն՝ զհամերութիւն, աղանութեան՝ զչափաւորութիւն, ընչասիրութեան՝ զանընչութիւն, փառութիւնն՝ զանպատասիրութեան՝ զանպատութիւն՝ թերթաւատութեան՝ զհաւատան ճշմարիտ, թաւութեան՝ զքաջութիւն։

Զայս բանն իրատաս արացցես զատ կարիքում, և ուսուցանես ախորդուուցն զատ, և զայսն զոր ոչ զրեցի։ Մի հեզզացցին յամենայն բարի զատակաց։ Քանզի սահկու բանքու իշխատակ են մէծամեծ պատուիրանացն Աստուծոյ։

Տաս. Ն. ԵՊՈ. ՄԱՎԱԿԱՆ



## ՆՈՒՇՐԵՎԱՆ ԲԱԳԱԽՈՐԻ ԽՐԱՏՆԵՐԻՆ



1. — Անձնանինարդ ինձմէ հեռու պահեցէ։
2. — Բանցէտ մարդոց դէմ անպատէ խօս մի՞ խօսիք։
3. — Քիչ յօնացցէ եւ աւելի կատացէ։
4. — Այս որ խաս կը միրէզան յօնացցէ։
5. — Եւր նողին՝ ձեր մարտիկն ծառայ մի՞ թէ։
6. — Օսու մարդու ասի մէջ աւելութրութիւն մի՞ թէ։
7. — Այս կետերի աս միրաց մարեց մի՞ միրէ։
8. — Մարդուն եւ կնոջ, կամ ծառայն եւ իրոց միջւ բանակիրիւն մի՞ թէ։
9. — Թագար որին հանկար զզոյ կեցէ. թակեւն ան խոնարի, դուք մի՞ համարակիք։
10. — Ինչ բանին ձեր սրբին մէջ չկայ զայս ինքու մով մի՞ խօսիք։
11. — Երիսաւարդութեան ծամանակ ձերութիւնը միտք ընթէ։
12. — Եւր քանակին խիս մի՞ առամանէ։
13. — Եւր յօնեղակիցը բարկութեան ծամանակ փառձեցէ։
14. — Զայս ընկեր նանցցէ որ ձեզի ցուակից կ'ըլլայ։

## ԳՐԱՄՕՍԵԿԱՆ

“ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵՒԻՆ

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ

ՀԱՄԵՐԱՍՈՒԹԵԱՄԲ 562 ԼԵԶՈՒՆԵՐԻ”

### Ն Ե Ր Ա Ծ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ԶՈՒՇԵԱՑ ԱԼԱՌԵԱՆ — ԵՐԵԱՆ — 1955, էջ 655

9. — Աւարեեն։ Աճառեան չի յիշատակեր այս լեզուն, որ կը խօսուի Արտիխոյ մէջ և ունի շատ մը բարբառներ։ Լօկուտորիականը կամ նույսրիականը՝ կերպոնական մոսին մէջ, զարմիտանիականը՝ հարաւային շնչանը, կուռուրիականը և սասարիականը՝ հիւսիս։ Այս վիշինները մէծապէս իտականացած են և Կորսիքային հարաւային բարբառներուն հետ չփառն մէջ են։ Տես P. E. Guarnerio, Il dominio sardo, Rev. dial. rom. մէջ, III, 1911, էջ 192—231; G. Bottiglioni, Studi sardi, Rassegna critica e bibliographica (1913—1925), Rev. Lingu. rom. II, 1926, էջ 208—262; M. L. Wagner, La lingua sarda, Berne, 1950; A. Meillet և M. Cohen, L. M., էջ 49, 74։

10. — Դայրածին լեզուներ։ Աճառեան չի յիշատակեր այս իւրայատուկ լեզուները։ Բորթուգալերէնը, սպաներէնը և ֆրանսերէնը յարաբերութեան մէջ մանելով բնիկ կամ ներածուած (Անթիւեան) լեզուներուն հետ, ծնանդ տուած են զանազան խառնածին լեզուներու, որոնցմէ շատերը բաշականներու շատաւելոններու կողմէ։ Դուռաշատոյի խափչիկներու բարիամենի կանաչ Հրուանդանի և Բորթուգալական Կուբինոյ, Աէլլանի մէջ խօսուող հնդիկի բարթուկալերէնը՝ գաղթականներու շատաւելոններու կողմէ, Դուռաշատոյի խափչիկներու բարիամենի Հայիթի, Մորիկ կզզիկի գաղթածին լեզուները և այլն։ Վերջապէս, պէտք է յիշատակել նաև մասնաւոր լեզուները, այսօր անհետացած։ Որոնք կը գործ ածուէին Միջերկականի նաւահանգիստներուն մէջ, ասոնք կը կոչուին Սապիր կամ lingua franca, ասանց մէջ ֆրանսիկն, բառերէն, սպաներէն տարրը կարերը աել մը կը գրաւէ։ Տես H. Schu-

chardt, Kreolische Studien, 1882–1890; L. Hjelmslev, Relations de parenté des langues créoles, Revue des Etudes indo-européennes, 1938, I, (1938), 271–285; C. Baissac, Etude sur le patois créole mauricien, Nancy, 1891; Gobl, Rev. de lingu. rom., IX, 1933, 336; S. Sylvain, Le créole haïtien, Paris, 1936; Ch. Fernand Pressoir, Débats sur le Créole et le Folklore, Haïti, 1947; A. Fokker, Het papiamento of Basterd-Spaans der West-Indiese Eilanden, Tijdschr. voor Nederl. Taal en Letterkunde, 1915, 54–77; H. Schuchardt, Die Lingua Franca (Z. f. roman. phil. XXXIII, 1909, 441–461); Marcel Cohen, Le parler arabe des juifs d'Alger, Paris, 1912, 411–414; A. Meillet & M. Cohen, L. M., 52, 76:

Փ. — Պալրիկ-պաւական (Կառլ Լիթթու-պաւական ճիշչ): Եւրոպայի մեծագոյն հնդկրոպական ճիշչը պալրիկ-պաւականն է, որ կը բաժնուի երկու մասերու՝ պալրիկան և պաւական: Երկուքը շատ մը կէտերով իրարու նման են, օրինակ՝ հողովումը, հնչարանութիւնը, նախադասութեան յօրինուած քը, աւելի հնավիճակ ձեւ մը կը ներկայացնին: Քանի թէ յունարէնք:

1. — Պալրեանը, որ կը կոչուի նաև Լիթթու-թական, կը տարածուի Պալրիկ ծավի արեւելեան և հարաւային կողմերը, ոչ ընդարձակ տարածութեան մը վրայ: Կը պարունակէ հատեւալ լիցուները.

ա) Լիրուսներէն, որ մատենագրութեամբ ծանօթ է մեզի 1547 թօւականէն, Լուտերի Քրիստոնէականով, բայց հակառակ իր նորութեան, տակաւին այսօր ալ վաղնջական լիցու է: Լիզուարաններ անոր մէջ կը գտնին շատ անգամ վիտայական հնդկերէնի և հոմերական յունարէնի համապատասխան ձեւեր, նոյնիսկ այնպիսիներ՝ զորս վիտական միջնութեավ վիրակազմած են իրեն հնդկրոպական նախակեզուի ձեւեր: Որինակ՝ լիթթուաներէն էստի = սանկրիտերէն աշտի, յունարէն նու, սէ, լիթթուաներէն ց' վաս սէին-դանի» (Կարգալ ց' վաս) = սանկրիտերէն յինան, լատիներէն վինա: Աւելի հնածե են յունարէնը, սանկրիտերէնը և լատիներէնը: Այս հանգամանքը ուշագրութեան արժանի է անոր համար, որ Լիթթուանիս կը համարուի հնդկրոպական ցիշի նախահայրենիքը, Քիրականական կողմութիւնը շատ փոխ-

ուած է, մասնաւորապէս բայց: Լիցուն է պեղուուսերէն փոխառութիւններով: Տես F. Kurschat, Grammatik der litauischen Sprache, Halle, 1877; A. Senn, Litauische Grammatik; F. Specht, Litauische Mundarten, 2 հատոր, Leipzig, 1920–1922; A. Salys, Die Žemaitischen Mundarten, 1930; G. Gerullis, Litauische Dialektstudien, 1930:

բ) Լիբրերէն, ծագած է լիթթուաներէնին և անոր նորագոյն ձեւն է: Աւանդուած է մեզի գրիթէ նոյն թուականէն, Լիթթուրը կը բնակէին Լիթթուանիս հիւսիսային մասին մէջ, հոն ուր Թինները կը բնակէին: Ուսուած, կը կարծուի թէ անոնք նախկին Թիններին են, ապա հնդկրոպականացած՝ լիթթուաներէնին աղղոցութեամբ: Տես J. Endzelin, Lettische Grammatik, Heidelberg, 1923; Mühlenbach –Endzelin, Lettisch-deutsches Wörterbuch, Riga, 1923–1932; A. Meillet & M. Cohen, L. M., 52, 79:

գ) Հնին Բեռլիներէն, Բրուսիոյ հին լիցուն էր և մեզի աւանդուած է 15րդ: Գորէն 800 բառերու ցանկով մը, Յ փոքրիկ քրիստոնէականներով և Լուտերի Encheiridon ով 1561 թօւականէն: Լիթթուաներէնին պէս այս ալ հնատիպ լիցու է, բայց գրմանստարը անձանօթ, ինչաւով գիրմանական պետութեան մէջ, Բրուսիացիները աւելի վիրջ գիրմանացան և բրուսիերէն լիցուն բոլորով վին ջնջուցաւ և անհետացաւ 17րդ գարուն: Տես R. Trautmann, Die altpreussischen Sprachdenkmäler, Göttingen, 1910; J. Endzelin, Altpreussische Grammatik, Riga, 1944; R. Trautmann, Baltisch-slavisches Wörterbuch, Göttingen, 1923; A. Meillet & Marcel Cohen, L. M., 52, 79:

2. — Ալաւական նիւլ: Ալաւական ցեղը նախապէս կը բնակէր Տինիերի գետի միջին և վիրին մասին մէջ, Փոքրիկ տարածութեան մը վրայ: Թէկ համեմատաբար ուշ երեան եկած է պատմութեան մէջ, բայց շուտով այնպիսի տարածում ստացաւ, որ գրաւեց Եւրոպայի և Ասիրի մեծագոյն մասը: Վիցերորդ գարու վիրջները, Աւարներու հետ արշաւելով պալքաններու վրայ, Աւանները կոսորեցին պալքաններու հիւսիսային մասին ամբողջ լատինախօս ժողովուրովը՝ Նախկին թրակացիները և լիլիրացիները, և գրաւելուն նողերը: Ազատուեցան միայն աւանագիները և ոռոմտնացիները: Այսպէ-

սով, սլաւնիրը զերջապէս հասան արեւելքէն մինչև կլաս գետը, հարաւէն՝ Բելոռուսիզ, հրափոխէն՝ Մառուցհալ ովկիանոս և արեւելքէն՝ Խաղաղական ովկիանոս: Ժամանակի ընթացքին, սլաւական ցեղը կորսցնցուց իր հողերուն մէկ մասը. զերմանական ժողովուրդները թափանցիլով կլապայէն արեւելք, ամրոջ այդ շրջանի սլաւնիրը զերժանացուցին. թիլրունէջ հասած սլաւնիրը յունացան, իսկ Ալբեան ինոնիրը սլաւնիրը նոյնակա զերժանացան: Մական սլաւնիրը տարածուցան ի հաջեւ ուրիշներուն: հարաւէն պահցին անոնք թթափացիներուն հողերը՝ Ալբեան, Զերպիան, Պուլկարիան, հրափոխէն ուկրո-ֆիննական հողերը, իսկ արեւելքէն, Ալբերիոյ և Կերրոնական Ասիոյ մէջ, տիրացան ալթայական հողերուն: Տես L. Niederle, *La race slave*, 2րդ. հրատ., Paris, 1916; Ենինակէն Manuel de l'antiquité slave, 2 հատոր, Paris, 1923; A. Meillet - A. Vaillant, *Le slave commun*, 2րդ. հրատ., Paris, 1934; E. Berneker, *Slavisches etymologisches Wörterbuch*, I, Heidelberg, 1913; M. Vasmer, *Russisches etymologisches Wörterbuch*, Heidelberg, 1950; R. Trautmann, *Baltisch-slavisches Wörterbuch*, Göttingen, 1923; Kr. Sandfeld, *Linguistique balkanique*, Paris, 1930; A. Meillet և M. Cohen, L. M., էջ 79:

Ալաւական լեզունիրը կը բաժնուին երեք խումբերուն՝ ըստ հեղինակին:

1. — Արեւելան սլաւական խումբը, որ կը պարունակէ հետեւել լեզունիրը.

ա) Բնուերեն. տարածուած է ամրոջ Բնուուրյ և արտասահմանեան ոռուարտնակ վարյերուն մէջ, կը խօսուի նաև ամրոջ Ովկիանական Միութեան մէջ, որպէս ընդհանուր լեզու: Վրականութեան մէջ մտած է 12րդ. դարէն: Բնուերէնի բարբառները այնքան մօտ են իրարու, որ մինչէ իսկ կարելի է բան թէ ոռուերէնը բարբառներ չունի և ամենահեռաւուր տեղերու ոռուերը զիրար կը հասկնան ասանց գծուարութեան: Տես P. Boyer - N. Spéransky, *Manuel pour l'étude de la langue russe*, Paris, 1905; K. H. Meyer, *Historische Grammatik der russischen Sprache*, Bonn, 1923; S. Karcevsky, *Système du verbe russe*, Prague, 1927; N. Trubetzkoy, *Description phonologique du russe moderne*, Prague, 1934; A. Mazon, *Grammaire de la langue russe*, Paris, 1943; A. Meillet և M. Cohen, L. M., էջ 80:

բ) Պէլոռուսերեն. Պէլոռուսիոյ լեզունէ և նախապէս անճիշջ կերպով ոռուերէնի մէկ բարբառը կը համարուէր, բայց պէլոռուսերու ազգային լեզուն է:

2. — Արեւելան սլաւական խումբը, որ կը պարունակէ հետեւել լեզունիրը.

ա) Լեներեն. կը խօսուի Լենաստանի մէջ, որ Արեւելան սլաւնիրու պետութիւններէն մեծագոյնն է: Հնագոյն յիշատակարանը 14րդ. դարէն է: Տես C. Nitsch, *Dialekty języka polskiego*, Encyklopedia Polskań 142, III, 1915; T. Benni - J. Lés - K. Nitsch - J. Rozwadowski - H. Ułaszyn, *Grammatyka języka polskiego*, Cracovie, 1923:

բ) Չիխերեն. կը խօսուի Չիխասովագիան մէջ: Այս երկիրը Աւստրիոյ իշխանութեան տակն էր, բայց Ա. համաշխարհային պատերազմէն յետոյ ոռովակներու հետ միասին կազմեց անկախ պետութիւն՝ Չիխո-սովագիան անունով: Հնագոյն յիշատակարանը 13րդ. դարէն է: Տես A. Mazon, *Grammaire de la langue tchèque*, 2րդ. հրատ., Paris, 1931;

վ) Տրա'vníček, Historická mluvnice československá, Prague, 1935; M. Sova, A Modern Czech Grammar, I, Londres, 1944; M. Vey, Morphologie du tchèque parlé, Paris, 1946:

գ) Բոլապերեն կամ վեն්සերեն. կը խօսուի Բրուսիոյ և Սաքսոնիոյ մէկ մասին մէջ, Չեխոսովագիայոյ հրափոխ: Տես R. Andree, Das sprachgebiet der Lausitzer Wenden vom XVI.. Jahrhundert bis zur Gegenwart, Prague, 1873:

դ) Բոլապերեն. կը խօսուի Հանովը շըրշանին մէջ, կլաս գետէն գէափ արևմուտք: 18րդ. դարուն անհետացաւ: Աւանդուած է քանի մը բնագիրներով, որոնք այդ թուականէն կին չեն:

ե) Գաւուլպերեն, որու Թացորդները տակաւին կենդանի են Լենաստանի և Տանձիկի շրջանին մէջ: Տես F. Lorentz, Geschichte der pomoranischen (kaschubischen) Sprache, Berlin, 1925:

գ) Ալվիններեն. կը խօսուէր Բամերանիոյ մէջ: քանի մը տարիներ առաջ, քանի մը առանեակ հոգիներ զայն կը խօսէն: այժմ այդ լեզուն մահացած է:

Զ — Հարաւային սլաւական խումբը, որ կը պարունակէ հետեւել լեզունիրը.

ա) Ալվիններեն, կը խօսուի Կերպոնական

Ալովենիոյ մէջ՝ որ մաս կը կազմէ Հարաւ  
Ալաւիոյ, գրական միացորդները 15րդ. դա-  
րչն են: Տե՛ս J. Krek, *Les slovènes*, 1917;

F. Ramovs, *Historica grammatica slovens-  
kega, jezika*, 1924; *Dialekti*, Ljubljana, 1935:

բ) Սերպերկն, տարածուած է Սերպիոյ,  
Խրուաթիոյ, Պոսնիոյ, Հերցեղովիչիոյ, Տալ-  
մաթիոյ և Չեռնոգորիոյ մէջ: Մինչ Ա-  
համաշխարհային պատերազմը, առողջէ  
միայն առաջինն ու վերջինն են անկախ,  
իսկ միւսները հպատակ են Աստրիոյ: Պատերազմէն յետոյ, բայցը միասին կազ-  
մեցին անկախ պետութիւն մը՝ Հարաւ-  
ալաւիա (Խուկովաւիա) անոնազ: Հնա-  
գոյն յիշատակարանը 16րդ. դարէն է: Տե՛ս  
O. Broch, *Die Dialekte des südlichen Ser-  
biens* & M. R̄esetar, *Der stokavische Dia-  
lekt*, երկու զրութիւնները Schriften der  
Balkankommission, Linguist. abteil., մէջ, Vienne, 1905 & 1907; A. Leskien, *Gram-  
matik der serbo - kroatischen Sprache*, Hei-  
delberg, 1914; A. Meillet - A. Vaillant, *Gram-  
maire de la langue serbo - croate*, Paris,  
1924; A. Belić, *Rocznik slowistyczny*, մէջ,  
III, 1910, էջ 82; M. R̄esetar, *Die serbo-  
kroatischen kolonien Süditaliens*, Schriften der  
Balkankommissionը մէջ, համար IX,  
Vienne, 1911:

գ) Պուլկարերկն. կը խօսուի Պուլկարիոյ,  
Արեկելեան Բուօմելիոյ և Մակեդոնիոյ մէջ: Պուլկարները բուն սլավ չեն այլ կը պատ-  
կանին ալթայական ցեղին, որ Ասիայէն  
գաղթելով եւրոպա՝ հաստատուած է Թրա-  
կիոյ մէջ 680 թուականին և չըջակայ ոլու-  
ժողովորդներու ազգեցութեան ներքն  
կորսնցուցած է իր լեզուն և իրացու-  
ցած ոլաւական բարբառ մը: 9րդ. դա-  
րչն, սկիանիկցի երկու քարսպիչներ, Կիւ-  
րեկ և Մեթօսիոս, թարգմանած են Աւետա-  
րանը և ուրիշ կրօնական գիրքեր պուլկար  
մայրենի լեզուին, որ Մակեդոնիոյ մէջ խօս-  
ուած սլաւերէնն էր: Այս լեզուն, որ ամ-  
բողջ սլաւական գրականութեան ամենահին  
միացորդն է, կը կոչուի կրն սլաւոններէն և  
շատ անդամ կը յիշուի լեզուաբանութեան  
մէջ: Թէև կրն, բայց ան ալ բարբառ մըն  
է, ուստի սիսալ կ'ըլլայ մտածել, թէ միւս  
սլաւական յեզունները ծագած ըլլան անկէ:

Ամէն պարագայի, այդ լեզուն ունի շատ  
վաղնջական ձև մը և անչուշու ոչ միայն  
շատ տարբեր չէր ընդհանուր սլաւական  
համամայրէն, այլև զիւրութիւնը կը հաս-  
կըցուէր բոլոր սլաւական ժողովուր բնիքէն:  
Ապա, ան զարձաւ եկեղեցական լեզու և  
իւրաքանչիւր սլաւական երկրի մէջ ձևա-  
փոխուեցաւ անդական արտասահութեան  
համաձայն: Այսօր, Մակեդոնիոյ և Պուլկա-  
րիոյ սլաւերէնը շատ ալլափոխուած է և  
կը ներկայացնէ բոլոր սլավ լեզուններու մէջ  
ամենէն աւելի նորածնել: Տե՛ս A. Leskien,  
Handbuch der altblugischen Sprache, 5րդ. հրա., Heidelberg, 1910; N. van Wijk,  
Geschichte der altkirchenslavischen Sprache, I, Berlin - Leipzig, 1931; P. Diels, Alt-  
kirchenslavische Grammatik, 2 հատոր, Hei-  
delberg, 1932-34; M. Weingart, Rukověť  
jazyka staroslovenského, 2 հատոր, Prague,  
1937-38; A. Vaillant, Manuel du vieux-  
slave, Paris, 1948; L. Miletic, Das Ostbul-  
garische, Vienne, 1903:

դ) Փորիկ ուռւերկն, ուրիքի կամ ու-  
րաներկն: Անասեան չի յիշատակիր այս լե-  
զուն, որ Ուրբանական հանրապետութեան  
մէջ կը խօսուի և ունի երկգեցեակ մը  
բարբառային զանազանութիւններ՝ ընդար-  
ձակ տարածութեան մը վրայ: Իր զորձա-  
ծութեան կեզրոնավայրը Ուրբանիոյ մէջ  
է, Բոլթաւայի, Խարբովի, Զերնիքովի  
շրջանները: կը խօսուի նաև հարաւային  
շրջաններու՝ Խերսոնի և Տնիկբրուքզրովքի  
մէջ, ուր Մեծ ոսւսերէնի հնա սահմանա-  
գիծը զժուար է որոշել: Արեմուտքին, կը  
տարածուի նաև Բոտովիի, Վոլինիի, Բու-  
լախիի, Պուլկովինի և Արեկելեան Կալիխոյի  
մէջ: Տե՛ս Smai - Stocky & Gartner, Grammatik  
der ruthenischen (ukrainischen) Sprache, Vienne, 1913; O. Broch, Weitere Studien von der slowakisch-kleinrussischen Sprach-  
grenze im Ostlichen Ungarn, Christiania, 1899; F. Tichy, Spisovny jazyk ukrajinsky, Weingartի վերոյիշեալ հաւաքածուին մէջ:

Նոյնէն Vyvoj soucasného spisovného ja-  
zycika na Podkarpatské Rusi, 1938; A. Meillet  
& M. Cohen, L. M., էջ 79-80:

ԱՆՈՒՇԵԱՀԱՆ ՎՐԴ. ԶԴՂԱՆԵԱԱՆ  
(Եարուակելի 12)

## ԹԱՐԱՄԱԾԱՐԱԿԱՆ

### ՅԱՌԱԶԱՐԱՆ

•

Հետագայ եջերը կը ներկայացնեն նիւք Տոնելլան (Donellan) Դասախոսութիւններուն, առուած 1946 ի Յունիսին, Գիւալիֆին Ս. Երարդութիւն Դպրոցին մէջ:

Խմ Երախտագիտութիւնը կ'երայ Վերաշնուուչին եւ Անդամներուն որոնք պատուեցին զիս իւնեց հրաւերգ եւ առիքը ընծայեցին ինձի իր մը նոր լոյս սփռելու փորձը կատարելու ռատ ինձիրի մը վրայ:

Ե. Գ. Ա.

Համախառան, Էջմանուրա

### Ս. Է. ՌԻԱՅԹԵՔԸՐ

**ՄԻԶՈՑԸ  
ԵՒ  
ՈԳԻՆ**

Տիտուրիւններ Տիեզերի Մասին

և

Փառակ Անունու Փայուրեան

— • —

### ԹԱՐԱՄԱԾԱՐԱԿԱՆ ԱՌԹԻՒ

Քիխունեական մասնայեցողութիւնը տառըքուած է միւս երկու բեւեներու միջեւ. — Հաւատէք նիմնուած կրօնական փորձառութեան վրան վրայ.

— Հաւատէք նիմնուած դիտութեան ընդհանուրապէս եւ բնական տուեալներուն վրայ, մասնաւորաբաք:

Առաջին ուղղութիւնը գացած է զետի զուտ կրօնական գրականութիւն եւ ապաւինութ է Ս. Գիրեհու առաջածային յաշնութիւն մը

ըլլալու հանգամանքին, անօնցուի բացատելու համար տիեզերի եւ մարդու ծագումին, գոյուրեան եւ վայսնանին վերաբերեալ գերադոյն հարցերը:

Երկորոշ ուղղութիւնը դիմած է այն բալու զիտուրիւններուն, որոնք իւնեց զանազան մերուններով յայնաբերած են տիեզերի կառուցուածին եւ մարդու կապուտածին գաղտնի օրենքները, եւ տամարանութեան նիզով՝ զանազած է ապացուցանի թէ՝ տիեզերի եւ մարդ չեն կրնար պատահականութեան արդիւնք ըլլալ, այլ ունեցած են սկիզբ մը, ունին այժմ պատմութիւն մը եւ կը ծգտին փախանքի մը:

Վերջին տիպի Քիխունեայ մածողներու նոյնին մէջ, բացարիկ տեղ մը կը գրաւէ Թուկմա Ակութինացիի անունը, իբրև անունը այն համապարփակ միմէքին՝ որ իր ժամանակի մարդկային բոլոր զիտուրիւնները իւնեց ամբողջութեան մէջ համադրեց, կազմենիու համար այն կարող որ կը կոչուի «Ասուածաբանական համագուրիւլն» (Somme Theologie): Մանօր զիտական փորձն է այս կրօնական համարտուրիւնները բանաձեւելու Արխանուկի լեզուով, նիմնաւորեալ զանոնք զուտ տամարանութեան օրենքներուն համաձայն եւ փաստելու զանոնք բնական զիտուրիւններու սուենաբներով:

Տեղը չե՞ն նննելու թէ ինչպիսի՞ ապահովութիւն մը կը ներկայացնեն մարդու տամարանութեան օրենքները եւ ո՞ր չափով վերջնական կրնան նկատուիլ բնական զիտուրիւններու տուեալները, որպէսզի կարեիլ ըլլայ զանոնք գործածել իբրև նիմ եւ ատալդ Ասուածաբանութեան :

Սակայն ինչ որ նեւել հարկաւոր է այստեղ, այն միւս իրազուրիւնն է՝ որ եղած են եւ կամ այսու առաւել հան երե՛կ մասնացներ, որոնք կը գործածեն բնական զիտուրիւններու տուեալներ, խախտելու համար հաւատէր եւ արժեխազեկելու համար կրօնական հեմարտութեները :

Աւերջ այս ուղղութեան գէմ, անհամեստութիւն կը դառնայ, Քիխունեական մածողութեան համար, բնգունելով հանգերձ տամարանութեան օրենքներուն մարդկային նկարացիրը եւ բնական զիտուրիւններու վարկածային հանգամանքի, նկատել զանոնք իբրև եւ ապացուցել թէ ոչ միայն

յեն ժխսեր հաւաքի հիմնական հօմարտութիւնները, այլ նամբայ կը յարգաւեն դեպի նոյն հօմարտութիւնները:

Նևան մեմանկէս մը ուժի գասափառութիւններու ամեն առեք, զոր բարգամանաբար կը ներկայացնեն հայ հասարակութիւն:

Հեղինակի անցիացի հոչակաւոր գիտական մըն է՝ Արք Եթիլին Աւորքերը, անշամ Արքայական Ընկերութեան (Royal Society):

Կր կարծենք, թէ իր տեսակին մէջ ամենն յատակ, ամբողջական եւ դիւրքբենից գործն է, որ տեսան ըլլանք: Բազմարի միաբանութիւններ բարգաւանած են զայն բազմարի այլ լեզուներու:

Զայն բարգաւանելու համար հայերենի, մենք օգտուեցան անցիերէն բնագրէն եւ Ֆրանսերէն բարգաւանելու:

Ցոյս ունինք, որ հօմարտութեան կարօսով ապրող հոգիներ օգուտ պիտի խաղեն այս թիրեցունեկի:

#### ԺԱՇԻ Ա.ԱՐԴԱՎՈՒՑ

### ԳԼՈՒԽ Ա.

#### Ի՞նՉՊԻՍ ՄԱՐԱՏԵՑԱՅ ԳՐԵԼՈՒ- ԱՑ ԳԻՐՔԸ

Թովման Ագուինացիի Աստուծոյ գոյութեան ի նպաստ ամենէն հոչակաւոր փաստերը «Հինգ Աւլիներ» կոչուած փաստերն են, որոնք մեկնակէտ կ'առնեն նիւթական արտաքին աշխարհը եւ տրամարտանական տարրեր զարգացումներով կ'առաջնորդեն դէպի Աստուծութիւն:

Ժամանակ մը առած, իմ կտերական բարեկամներէս մին խօսեցաւ ինձի երիտասարդ գնատիկեանի մը մասին, որ դիմած էր աշակերտելու համար իրեն: Այս երիտասարդը ունէր մտաւորական սրանչերի յատկութիւններ եւ բնագիտութեան համալսարանական վկայական մը: Կտերական բարեկամս ներկայացուցած էր անոր Թովման Ագուինացիի հինգ աւլիները եւ դիտած էր որ որեւէ ազգեցութիւն չէին գործած անոր վրայ: Երբ հարցուցի բրակամփս թէ արդեօք երիտասարդին այս դիրքը արդիւնքը չէ՞ր այն իրողութեան որ իր խօսակիցը

կը մերժէր ընդունիլ Ս. Թովմասի տուեալները, իմացայ որ իրապէս այդ էր հիմնական գժուարութիւնը: «Բայց, կ'սսէր բարեկամս, այդ տուեալները նշմարիս են: — ծշմարիտ կամ ոչ, եղաւ պատասխանս, այդ է՛ հարցը. խնդիրը զիտնալին է, թէ անհաւատար կ'ընդունի՞ զանոնք թէ ոչ, որովհետեւ, եթէ չհաւատնի ընդունիլ զանոնք իրեւ նշմարիտ, աւելորդ է անոնցմէ եղրակացութիւններ հանելով ժամանակ վատնելի»:

Այս խօսակցութիւնը կը վերարտադրեմ այստեղ որովհետեւ կը պարզէ իրերու կացութիւնն մը, որ որոշ ուշագրութեան արժանի է: Նինդ ուլիները կը մեկնին այս նոյն տիեզերքի մեր ճանաչողութենէն, որ արդի ընագիտութեան յատուկ առարկան է, եւ նպատակ ունին բարձրացնել միտքը բնութենէն դէպի Աստուծած: Ժ.Վ. Վարչէն ի վեր, այն ատենէն, երբ Թովման Ազուինացին կը գրէր, միթական աշխարհը բըրունիւու կերպին մէջ տեղի ունեցած են յիշարցումներ, որոնք իրենց անդրագարձը ունեցած են բնագիտութեան փիլիսոփայութեան վրայ. հիմնական իմացները իմացէն նիւթի, պատճառի, վախճանի իմացները, նոր ծեւ առած են եւ պատճառած են փափոխութիւններ արժէքին եւ ըմբռունումին վրայ այն տուեալներուն, որոնք մեկնակէտը կը կազմնին յիշեալ փաստերուն: Կրնանք վատահ ըլլալ որ՝ թէ կեռինացին ապրէր այսոր, իր փաստերուն մեկնակէտ պիտի առնէք ընութեան գիտութիւնը այնպէս ինչպէս ունին զայն այսօր, զիտութիւն մը անհունօրէն աւելի ճոխ՝ քան ինչ որ ան կրնար երազել այն ատեն ին ցոյց պիտի տար թէ այդ գիտութիւնը ինչպէս կրնայ հայթայթել Աստուծոյ ճանաչողութեան կառոյց մը:

Իմ նիւթս է այս հարցի պատմութեան պատկեր մը փորձել եւ քննարկել կացութիւնը, այնպէս ինչպէս կը նիրկայանայ ան մեր օրերուն:

### ԳԼՈՒԽ Բ.

#### ՃՐԵԱՆԵՐ ԵՒ ԱՏՈՅՑԿԵԱՆՆԵՐ

Տարակոյս կայ որ Թովման Ագուինացին առաջին հեղինակը չեղաւ, որ մասկան

իրեւոյթներուն մէջ նշմարէք հիմնական տարրեր՝ մտածողութեան մը Աստուծոյ մասին։ Ստորասութիւնը թէ արտաքին աշխարհը կը վկայէ Անոր մասին, հայթալիթած է Հին Կոտակարանի մի բանի սրանկիլի բանաստեղծութիւններու նիւթը եւ քիստոնէւթենէն անմիջապէս առաջ Հրեաներուն մէջ կ'ուտացուէք թէ Աստուծոյ գոյութիւնը եւ Անոր յատկութիւններու որոշ մէկ մասի Կարելի է հետեւցնել տիեզերքի մեր փորձառութիւնն, միտքի լոյսին տակ միայն, առանց օգնութեան կանչելու Յայտնութիւնը։ Այսպէս կոչուած «բնական Աստուծաբնուրեան» մը Կարելիութիւններ բարողուած է Նաեւ Պօլոս Առաքեալի կողմէ Լիստրայի եւ Աթէնքի ճառակրուն մէջ, ինչպէս եւ Հռովմայեցեց Թուղթին մէջ եւ ընդունուած՝ բոլոր քիստոննաներու կողմէն, բոլոր գարերու ընթացքին։

Սակայն այս գաղափարները յատուկ չէին Ս. Քրքի ժողովուրեաններուն։ Անոնք Կարեւոր տեղ մը կը գրաւէին նաեւ հին աշխարհի հեթանոսական փիլիսոփայութիւններէն մի բանիին մէջ եւ մասնաւոր կերպով ստոյիկեաններուն մօտ։ Եւ, ճշմարիթը յստովանելով, հարցին մօտենալու հրէական կերպէն աւելի՝ ստոյիկեան կերպն էր որուն ընդհանրապէս հնեսնեցան քիստոնեայ մտածողները, Միջին դարու եւ ներկայ ժամանակներու։

Ստոյիկեան զրութիւնը հիմնուած էր Քրիստոնէւթենէն երեք դարեր առաջ, Զենոն անունով, բնիկ Կիպրացի, աթենարինակ փիլիսոփային կողմէ։ բայց քրիստոնէական աշխարհն հնա շփում հաստատող ստոյիկութիւնը միջին կամ հոռոմէ ական կոչուած եղան, այսպէս ինչպէս ներկայացուած է ան Կիկերոնի «Ասուածներու բնուրեան մասին» գործի երկուորդ գիրքին մէջ։ Ան կը զգաէր ներթական աշխարհն եղողոր երեւոյթները քացարել վախճանութեան ամունքով եւ զուրուց բերել այդ առաւել եւս ուշագրաւ կը դառնայ, երբ նկատի կ'ունենանք որ, բացի երաժշտական ներդաշնակութեան թուական յարագրութիւնն, գտնուած Պիլագորի կողմէ, Ստոյիկեաններք ոչինչ գիտէին այն ատեն մաթեմաթիբական յարաբերութիւններու լայն ցանցի մասին, որ, մեր սեսակէտով, զերագոյն փաստն է տիեզերքը ընդգրկող կարգի մը։ Յամենայն դէպս, Ստոյիկեանները կասկածի չննթարկեցին ընաւ տիեզերական օրէնքի մը տիրապետութիւնը եւ հետեւցուցին անկէ միտրի մը կամ իմացականութեան մը անհրաժեշտ գոյութիւնը տիեզերքի - գոսմոս - մէջ զիտուած ներդաշնակյարաբերութիւններէն մեկնելով, իրաւունք ունինք հետեւցնելու նա-

իրերու ամբողջութեան կանոնաւորութիւնը եւ երեխն՝ Աստուծուածներ գոյութիւն ունին, կ'ըսէ ստոյիկեան Պալպիւսը՝ կիկերոնի գիրքին մէջ, փաստի պէտք չկայ) - թէեւ ինք բաւական փաստեր կը ներկայացնէր։

Սյդ գամատերուն ամենէն կարեւորը հիմնուած էր տիեզերքի մէջ տեսնուած մտածին կարգաւորութեան վրայ : «Կեդրոնացո՞ւր միտքդ այս երկու կարելիութիւններուն վրայ, կ'ըսէ Մարկոս Աւրելիոս, կամ նախախնամութիւն մը կայ եւ կամ աթումներու պատահական մէկտեղում. յիշէ փաստերը, որոնք ցոյց տուին քեզի թէ տիեզերքը տեսակ մը քաղաքական հաւաքագանութիւն է։ Կամ կատարելապէս կարգաւորուած տիեզերք մընք մընք է, կ'աւելցնէ ան, եւ կամ նիւթի կուտակում մը դրուած առանց կարգի։ Կարելի՞ է որ բու մէջդ մնացած ըլլայ որոշ կարգ մը եւ ամբողջութիւնը ըլլայ անկարգութիւնն միայն»։ Եւ Կիկերոնի Պալպիւսը դիմուել կուտայ. «Ով որ կ'ընդունի պատահական այս ծնունդի կարելիութիւնը, չեմ տեսներ թէ ինչո՞ւ պիտի ընդունի թէ այրութիւնի բաննէկ գիրքը, շնուռած ուսկի է անհամար թիւով, գետին ննտուած, պիտի կարենային կազմել յստակ կերպով ընթեռնելի էննէսոսի Տարեգուրեթիւնները»։

Նիւթական աշխարհին մէջ տիրող կարգաւորութեան մը նուրբ զգացումը, որուն կը հանդիպինք Ստոյիկեան գրականութեան ամբողջ երկայնքին, առաւել ես ուշագրաւ կը դառնայ, երբ նկատի կ'ունենանք որ, բացի երաժշտական ներդաշնակութեան թուական յարագրութիւնն, գտնուած Պիլագորի կողմէ, Ստոյիկեաններք ոչինչ գիտէին այն ատեն մաթեմաթիբական յարաբերութիւններու լայն ցանցի մասին, որ, մեր սեսակէտով, զերագոյն փաստն է տիեզերքը ընդգրկող կարգի մը։ Յամենայն դէպս, Ստոյիկեանները կասկածի չննթարկեցին ընաւ տիեզերական օրէնքի մը տիրապետութիւնը եւ հետեւցուցին անկէ միտրի մը կամ իմացականութեան մը անհրաժեշտ գոյութիւնը տիեզերքի - գոսմոս - մէջ զիտուած ներդաշնակյարաբերութիւններէն մեկնելով, իրաւունք ունինք հետեւցնելու նա-

խատեսող նախախնամութեան մը, աստուածային Մշտքի մը, ներգործող Մշտքի մը գոյութիւնը: Հստ «Ձեւսի Հիմն»ին մէջ ըստուած Դյէանդի խօսքերուն.

«... Քեզի՝ արդարեւ,  
Ուր որ ուզես տանիլ զայն, կը հպատակի  
Ամբով այս աօխատիր որ կը դառնայ  
Երկրին ուուրց  
Եւ առանց լնդդիմութեան նեզմով կը  
կառավարուի»:

Նպատակի մը ծգտող կարգաւորութեան մը գաղափարը առաջնակարգ տեղ մը կը դրաւէր Ստոյիկեան վարդապետութեան մէջ: «Ի՞նչ է ի վերջոյ տիեզերքը, կը հարցնէր Եպիկոտես: Զունի՞ կառավարիչ: Ի՞նչպէս կարելի է որ հսկայ եւ սքանչելի գրութիւնը կառավարուի պատահական եւ անկարգ կերպով մը, երբ ոչ սուտան մը եւ ոչ իսկ տուն մը պիտի կարենային տեւել եթէ չըր-լար զանոնիք կառավարող մը եւ ինամող մը»:

Պւրիշ գաղափար մը, որ մեծ գեր ու-նեցաւ վարդապետութեան հետագայ զար-գացման մէջ՝ Պատճառներու նվայի զա-դափարը, կընայ նոյնպէս վերազրուիլ նոյն դպրոցին:

«Իրերու շարայարութեան մէջ, Կ'ըսէր Մարկոս - Աւրելիոս, իրարու հետեւող իրո-դութիւնները միշտ շաղկապուած են զիրենք կանխողներուն հետ, սքանչելի կիրապով. ո-րովհետեւ շարայարութիւնը նման չէ ա-ռանց կապի իրերու պարզ թուումի մը, այլ իմանալի շաղկապումի մը արտայա-տութեանը»:

Ստոյիկեաններու ներկայացուցած Աս-տուծոյ գոյութեան վաստերը մասնաւոր կապ մը չունէին տիեզերքի ծեւի եւ ծագ-ման մասին Ստոյիկեաններու յատուկ ու-սուցումին հետ, որը, ուրեմն, ուսումնա-սիրել անհրաժեշտ չէ այստեղ: Կարգի, նպա-տակի եւ պատճառականութեան գաղա-փարներու նախադրաբանները, որոնք կը ծա-ռայէին իրեւեւ մեկնակէտ իրենց վաստակ-կութիւններուն, կընային ընդունուիլ մոտա-ծովներու գրեթէ ամբողջութեան կողմէ, մինչեւ յարաբերաբ մօտ շրջան մը եւ

հետեւաբար պիտի կրնան զրիթէ առանց փոփոխութեան մտնել Ս. Թովմաս Ազութի-նացիի հազար տարի ետք կառուցած դրու-թեան մէջ:

Քրիստոնեայ առաջին ջատագովները յանախ կը յայտնեն սոտոյիկեան խոր ազ-դեցութիւն, մասնաւանդ երբ գրողը նորա-դարձ վիլխսուփայ մըն է: Աթենակորաս Ա-թենացին իր նոր հաւատորին մէջ ներմու-ծեց մեծ բաժին մը բնութեան հանդէպ նա-խապէս որդիգրած իր զիրքէն: «Մենք ու-նինք, Կ'ըսէր ան, բարեպաշտութեան մղող խայձեր. հաստատուած կարզը, տիեզե-րական ներգաշնակութիւնը, մեծութիւնը, գոյնը, ծեւը, աշխարհի կարգաւորութիւ-նը»(\*), եւ «Եթէ աշխարհ գործիք մըն է լա-ներգաշնակուած եւ լաւ չափուափ կշռոյթի մը համաձայն շարժող, կը պաշտօն էակը որ տուած է անոր այդ ներգաշնակութիւնը, որ կը զարնէ անոր ծայնանիշերուն եւ կ'ար-տագրէ դաշնաւորումները»(\*\*):

(Շարունակելի՝ 1)



(\*) Յոհաննի Վրիհանոնաներու Ստայնի ժք:

(\*\*) Ընդհակառակն, մեր ունեցած ամենէն իր չառագովներուն գրութիւնները, մասնաւորաբ նահատակ թուումինուի գրուած քնները, որուն 150 թռականի գործ են, որևէ սկնարիկութիւն չեն ըներ այն գաղափարին թէ՝ կարելի է Աստածոյ մասնի վաստանելի Հետեւութիւն հանել բնութեան ուսումնասիրութիւննեն. ըսելու համար ամէն բան, յստակ է որ թռաստինուն կը պաշտպանէր այն զա-ղափարը թէ՝ Աստածոյ մասին մեր գիշցածին միակ ազքիւը յայտնութիւնն է և կը չանաբ տարօրինակ տեսակէտ մը պաշտպանէլ. այն է թէ՝ Ականանեմիայի ուսուցման մէջ իմ որ կար-իրեւ հմարտաթեան տարր, առաւած էր Պա-տունի կողմէ՝ Մոյսէսին: Տե՛ս Յաւառական, Անա-շին Քատագովուրիւմ, Գլ. 1.թ. - ի..

## ՆՈԹԱԲ ԵՒ ՆԻՇՔ

«Երուաղէմի Տագնապը» յօդուածաշարքին մէջ, հետեւելով «Միոննի սուստ հաղորդագրութիւններուն, Վանքի նախորդ բռնագրաիչ ու զրաբատող խմբակի կողմէ յերիւուած, մեզի նպատակ ըրինք, առաջին մէկ օրէն, զատորոշել սեւ ներմակէն եւ յայնաբերել նշամարտութիւնը եղածներու եւ ըստածներու մասին, եւ ասիկա յանդրորութիւն գայթակղեալ մտաց միայն: Ի պատասխան կարգ մը բարեմիտներու դիտողութեանց, որոնք շատ խիստ կը գտնէին «Միոննի արտայայտութիւնները, նոյմերերի մեր Խմբագրականին մէջ, զայրովով մատնանշած էինք կարգ մը եպերելի գաւադրութիւնները ծանօթ խրմակին, նուրիական այս Հաստատութեանը դէմ, որ իրեն իրեւ գլուխը կը շարունակէ ունենալ Պոլոյ մաղանորի պատրիարքը եւ իրեւ պոչ՝ «Նայիրի»ի բոթոթը: Այս վերջնը շատ ծանր գտած է իր պոչին արուած հարուածը եւ ուժգին ոռնողներով լեցուցած է իր թերթուկին էօքրը, իրեն վայել հացոցներով:

Թող ներուի մեզի այս բացարութիւնը, բարացուցելու համար այս լիրին կեցուածքը՝ որ տասը տարիներէ ի վեր «Նայիրի»ի փողոցին մէջ պազած, ցուուկը դէպի երուաղէմ, կը հաջէ անդադար, որ մը զրականութեան հաշույն, օր մը կուսակցական նպատակներով, օր մը վճարուած ըլլալու տրաբարինեամբ եւ ուրիշ օր մը վճարուած ըլլալու տրտութեամբ: Տարիներով արհամարդեցինք իր հաջոցները, դիսնալով անոնց միտք բանին, սակայն ի վերջոյ չափ մը կայ ամէն խժոցի, ամենէն պարկերշատ մուրացկանն անզամ զըզուելի կը դառնայ, երբ շնորհուած փշտանքը իրեւ իրաւունք եւ ազգային ու եկեղեցական տուրք նկատէ իրեն եւ զատաւորի հովեր առած, վիհոններ թափէ աջ ու ձախ, շատ յաճախլայանուն նուրիական Աթոռներու եւ Աթոռականներու, որոնց հաւատարիմ պահապանի դեռ է ստանձներ այս լիրքը, ժամանակէ մը ի վեր:

Հասձէինք թէ բոթոթներու յինք պա-

տասխաններ, այլ հոշտ մը կ'ըսնենք ու կ'անցնինք, սակայն այս վճարուած անհերեսը, ինչպէս կ'երեւի, զիւրին հասկողող մը էէ, հետեւարար ո'չ թէ իրեն, այլ իր աշբերուն ուղղուած կը նկատնիք մեր այս տողերը, համաձայն գողովրդային ասութեան թէ շունին փայտը քաշէ, բայց տէրը լիէշէ...:

Մենք ալ չէինք ուզեր իր «Ճայրէն սկսիլ», սակայն որպէսզի ամէն մարդ զիտնայ այդ ծայրը, որուն չուանէն կապուած է «Նայիրի»ի բոթոթը, թոյլ պիտի տանք մեզի իր բաշբաշ չուանով, յիշեցէք պատմութիւնը նարուար շունին որ զանգակի մը կապուած պարանի ծայրէն բաշելով կը ստանար ամէն որ պնակ մը կերակուրի իր բաժինը, կղպելու իր աղտոտ բերանը:

Մեր ըսելիքէն առաջ, «Նայիրի»ի կշիռը ով կշռենք աղբակոյտը իր ըսածներուն: Քոթոթը հաջոցի հանողնեցը շատ լաւ զիտեն ա) թէ իրենք էին Աթոռին գողերը, երբ օրինաւոր Տեղապահի բացակայութենէն օգտուեկով ուզեցին յափշտակել զայն: բ) թէ «Միոնն» մեր օրով բնաւ կոյուղի չէ եղած, բառը մերն է, որով ժամանակին որակեցինք «Ազգարար» թերթը, երբ անոր խմբագրը իր թերթին խողովակէն կը հոսեցնէր «Նայիրի»ի կապալառուին աղտութիւնները: «Միոնն» հաւատարիմ միշտ իր գերին՝ գոյողը եղած է կոյուղներու, երբ անտանելի քարծած է անոնց հոտոր: գ) Կը ստեն քոթոթին պոչէն բռնած թըշուամիտները, երբ հաւատացնել կը փորձն թէ զարդած են գաւելէ: Մեր ծեսքըն մէջ ունինք նոր ու գառն փաստեր անոնց դաւագրութեան, հաստատուն գաւազանի մը նման, որուն «Ճայրին» շարժումէն սարսափանար կը կաղկանձէ «Նայիրի»ի պնակալէզը: դ) Մեղապարտ գործակցութիւններ գոյութիւն չունին մեր եւ ուրիշներու միջն, բայց կան անոնք բոթոթին եւ իր տէրերուն միջն, որոնք իրենց դրամին հետ «Նայիրի»ի մնանկացած պանքան դրած կը թուին ըլլալ նաև իրենց խելքն ու արժանապատութիւնը: Մէկո մը բով որ ծանօթ է ամենուն, իր երէկուան կուսակցական ընկերներէն սկսեալ մինչեւ այսօրուան վարժականները, իր դրամաշորթի, պնակալէզի եւ վաշխառուի բարձր կարողութիւններով: Եթէ չէք հաւատար ըսուա-

ծին, բարի եղէք հարցնելու «Նայիրի»ի սաղապատճենին, թէ ինք ի՞նչ բանի կը պարտի իր տարիներու խեղանգամութիւնը։ Կ) Զկայ մէկը, բացի «Նայիրի»ի կոյուղիապետէն եւ բանի մը արքանեակինքէն, որ հաւատայ դրամով մեր Աթոռու զլատանը ըլլալաւ առասպելին։ Նոյնիսկ անոնք որոնք իրենց ապիկարութիւնը սրօգելու համար հնարեցին այդ սուտը, այսօր չեն հաւատար իրենց ըստածին։ Սակայն մենք կրնանք բազմատեսակ փաստերով պապացուցել թէ «Նայիրի»ի տէքրերը դրամով գնել ուղեցին երուսաղէմի Աթոռին իրաւունքը բայց չյաջողեցան։ զ) Թէ բոթոթը յօդուած զգուխ նուազագոյն հազար հնինքնարիւր թուղթ առած է, իրբեւ վարձատրութիւն մեր զէմ իր հաջոցներուն։ աժան զրպարտութիւն մը չէ ըսուածը, այլ շատիրու ծանօթ սոյոյ իրողութիւնը։ Ի հրակին մենք կրնանք տալ անուններու իրեն հետ այս ասեանքը սակարկողներուն։ Խսկ թէ ժամանակին մենք ուրիշներու միջնորդութեան դիմած ենք, մեղմելու իր արամագդեան զայրոյթը, ասիկա նորութիւն մըն է մեզի համար, իրեն կը թողունք այս պարագան ապացուցանելու գործը։ է) ձիշդ է թէ ժամանակին մենք քանից զինքը երուսաղէմ հրահիրած ենք։ Զարմանալին այն է սակայն, որ այդ հրաւէրը ինքը որպէս կաշառը նկատած է, առանց անդրադառնարու որ մենք այդ օրերուն իրեն պէտք չունէնք ու չինք կրնար ունենալ, ընդհակառակն կը մեղքայինք իրեն, ինչպէս այսօր կ'արգահատինք իր վրայ։ Խսկ թէ ինք ինչո՞ւ երուսաղէմ չէ ուղած գալ, ատոր պատասխանը ինք շատ լաւ գիտէ։ ը) Հոս չենք ուզէր անդրադառնալ Պոլսոյ պատրիարքին նկատմամբ իր ըրած ծրի ներքողականին, որուն վստան ենք թէ ինք ալ չի հաւատութ։ Ձենք ուզեր խօսի նոյնակս «Ազգակ»ին ըրած իր մեղադաններէն, որովհետեւ «Ազգակ»ը մեզմէ աւելի լաւ կը ճանչնայ համազգային այս ծեռնածուն։ Խսկ գալով «հարմեմ»իք իր ակնարկութեան, ատոր պատասխանը զրած է ինքը արդէն իր թերթին մէջ։ թէ է կը ցաւի որ չէ գտած կնոջիներու այդ ցանկին վրայ նաեւ իր անունը, մենք իր գնեցիկ կեանքին նուիրուած այս յօդուածաշարքին մէջ կը խոստանանք վերքերել նաեւ իր յայս-

մաւուրքային սրբութիւնը, Պոումանայի նոթիներուն նիրքեւ նուիրականացած, ի գին մահու եւ հաջմանտամութեան։

Հակառակ ժողովրդական առածի թելարութեան, սկսմայ ստիպուեցանը բար նեստել ցեխին, հետեւարար ստիպուած ենք յայտնելու թէ ինչ տեսակ ցեխ մըն է զիմացինը, իր հիղմ մարմնով ու հոդիով։ Խնի ստիպեց մեզի որ կատարենք զինքը ներկայացնելու խիստ անհանոյ այս պարուականութիւնը, հակառակ որ շուներու առեւտուրով բնաւ չենք զբաղած։


«Նայիրի»ի պիականէ զը երկու անգամ է որ կը սպառնայ մեզի՝ թէ «Ճացր»էն պիտի սկսի, մոռնալով թէ տասը տարիներէ ի վեր բռնած է այդ ծայրէն, իսկ միջնարարային իր յապացումները արդիւնք են վճարումներու ուղացման միայն։ Խսկ մենք՝ նոր կը սկսինք։ Եօթք եւ նիշքի ընդհանուր խորագրուած տակ պիտի տանք իրական կենսագրութիւնը այս ծուռկի մուռկիկն, ծանրանալով հնեսեւալ իրողութիւններու վրայ։

- 1) ուրիշներուն բոլորանուէր ծառայիրու իր յօդարմատութիւնը ժառանգական թէ իրեն միայն յառուկ է։ 2) Խնչպէս անցած է զպոցական շրջանը այս նոր ժառաքային եւ հոգեկան ու մտաւոր իր ո՞ր յակութիւններուն պատճառաւ վտարուած է «Համազգային»էն։ 3) Պատճառները իր հաշմանդամութեան։ 4) Ինրզինքը մեծ գրագէտ յայտարարել տալու համար, առեւտրական ինչ միջոցներու դիմած է, մանաւանդ առ ուսու Օշականին։ 5) Խնչ ամսականով կը ծառայէ իր տէքրերուն։ 6) Ո՞զ վճարեց իր Հայաստանի եւ Փարփի երթեւեկի ծախքերը եւ ինչո՞ւ համար։ Ասոնք գլխաւոր խորագիրները պիտի ըլլան իր կենսագրումնին, նոխացած իր մասին երեւուած վկայութիւններով։ Դառն պարուականութիւն մեզի համար, ցեխսակըում այս գործ անտարակոյս, սակայն ուրիշներու համար գուցէ ըլլայ օգտակար գիտնալու համար այս կոյուղին ակը, որ տարիներէ ի վեր կը հոսի եւ չի վերջանար։

b.

**ՏԵՇԶՈՒԹԻՒՆ ԱՐՔԱՅԱԿԱՆ ՊԱՏՈՒԱՆՉԱՆԻ  
ՀԱՍՏԱՄԱՆ ՀՐՈՎԱՐՏԱԿԻՆ**

Դեկտեմբերի 2ին, Աւրքար որ, Նորին Ամեն. Արքազն Պատրիարք Հայրը, լճկերակցութեամբ Հոգ. 8. Ծանէ Վարդապետի, մեկնեցաւ Ամենան: Թագաւորական Պալատին Նորին Ամենապատռութեան յանձնուեցաւ հրովարտակ-վկայագիրը Գահակալութեան տուրի տնօրինուած պատուանեանին:



Մենք, Հիւսէյն Արքի Թաղակի, Թագաւոր Յորդանանու Հաշիմական Թագաւորութեան, ի զնահատութիւն ընորհաւատ առաքինութիւններուն, որոնցով օծուած է Նորին Ամենապատռութիւն Եղիսակ Պատրիարք Տէրէրեանը, ընօրինցին Անոր Առաջին Կարդի Յորդանանան Թաղակապ օքանանք եւ հրամայեցինք որ տուի սոն հրովարտակը Մեր Դիւանեն:

Տուած Պատմանի Մեր Պալատն, յԱմենան, Սամարի 16ին 1380 ամբ Հիւսէկի, որ կը համապատասխանէ Սպոտսովի 10ին Մենական 1960 տարւոյ:

Համանաւ Գենափառ Տէր Թագաւորին

**ՊԱՀՃԱԹ ԹԱԼՅՈՒՆԻ**

Արքունի Դիւանապետ

## ՔԵՆԹԸՐՊԸՐԻ ԱՐՔԵՊԻԿՈՊՈՍԸ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԵՋ

1931ի 15 Ապրիլին, Ս. Յաղաքա այցելու եր Քենթըրպէրի Արքապօքը՝ Կոզման Խանը, ուխտի և հանգիստի համար: Անկա ասպին, առաջին անգամ ըրալով Անկիրիան Սկեղեցոյ կրօնապէտը՝ Քենթըրպէրի Արքունան Արքապիսկոպոսը մասնաւոր առաջիրեամբ ուխտի կուզար Քրիստոնեութեան Մայր Արքապարքերուն: Խնճոննե Պեղութի ժամանակին համար ան Նոյնին, 23ին, Զարեհուրի օր: Պատրիարքան օգակայան փառացուցած եր Վեց. Տ. Հայրի Ապիսկոպոսը եւ Հոգ. Տ. Առաք Արքապան, ոռոնք,

Առաջ Պատրզան Հոգ. Տ. Օհան Արդ. ի, բարի զարուս մարդիկ իւնին:

Նոյն օրը կեսօն յեսոյ ժամը 4ին, Արքունան Հուրը այցելեց Ռերդինեմի Ս. Ներքին Տաճարութեաները: Յօնի, Հայ և Լատին Պատրիարքանները Ենեկայացուցիչները դիմաւութիւն զիներթիկեցեցոյ մատեմին առջիւ և առաջնորդեցին նախ Յիսուսի ծննդան տեղը եւ յեսոյ Տաճարի միւս մասները:

Ցաշոյր առաւօտ, Քենթըրպէրի Արքապիսկոպոսը ուխտի զայտ Քրիստոն Ս. Գեղեցիներին: Ս. Յաղաքա Տաճարի մուտքին,



Պատրիարք Ս. Հայր և Արքապիսկոպոսը թերեւի կը յառաջանան Պատրիարքանի շահինեն ներ:

Եռուսաղեմի միւս Պատրիարքաններու եկեղեցական ներկայացուցիչներուն ներ, ընդունեցին Արքազան հիւրը:

- Օգակայաննե Քենթըրպէրի Արքապիսկոպոսը իր օքախումբով ուղղուեցաւ Եռուսաղեմի Անկ Ճոր Անկիրիան Սկեղեցին, ուր ժամը 10.30ին, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, Անկերական քարեամբ ժամանակուրաց Վարձարանի Տիուն Հոգ. Տ. Յակոպ Արդ. ի եւ

եւել պատրիարքաններու Ենեկայացուցիչները զիմաւորեցին զին ողջագործումով եւ առաջնորդեցին Ս. Տաճար: Ս. Արքապիսկոպոսին զիմաւոր հիեստորդներն են Մերձաւու Արքելիք Անկիրիան Սկեղեցոյ Ենեկայացուցիչ՝ Մայ Խնճոն Արքապօքը: Եւ Եռուսաղեմի Արքը - Անկիրիան Խվիսկոպոս՝ Ներկա Քուպէցին: Մեր Պատրիարքաննի կողմէ զին զիմաւորողներն են Վեց. Տ. Հայրի և Տ.

Նորայր Սպանե, Հոգե. Տ. Կիւրեղ եւ Տ. Շինան Վ. Գ. Անդը եւ Երեխ Արեգակնար: Երեխ յարանուանուրիւններու կրօնական ներկայացուցիչները առաջնորդեցին Մերազման ուխտաւոնները նախ պատասխանադիմ, ուր անոնք երեկովացեցին, անէկ անցան Ս. Գերեզման, ուր կատացին իրենց ուխտը եւ յեսոյ շարունակեցին իրենց ուխտացնացուրիւնը Քրիստոսի շարարանաց եւ խաչելուրեան բոլոր վայրերուն մեջ, իւրաքանչիւրի խորանին առջև կատարելով իրենց ուխտը:

Ուշագրաւ եւ տեսնելով Քենքրապրիի Ս.

Հիւրեղ ողջագուռուեցաւ Պատրիարք Հօր հետ:

Դանիինին մեջ, Քենքրապրիի Արքապիտակովով առյ ետք Պատրիարքական Պահին աջակողմնան բիկնարոռը, Մերազման Պատրիարք կեցաւ ձախակողմնան բիկնարոռըն դիմաց եւ բարիզալուսի զերմ ուղերձով մը յայտնեց իւ եւ Միաբանութեան ուժախուրիւնն ու հանոյիք աւանդական կամարներուն առկ ուղունելու Անկիլիքան Սկեղեցիին կրօնագետքը:

Նորին Մերազմանուրիւն Տէր. ձեռների պատասխանեց Ս. Պատրիարքի խօսենելու, բա-



Մերոց Յակոբեանց Միաբանութիւնը Արքապիտակովովին եւ Մերազման Պատրիարքին հետ:

Արքապիտակովոսը իր կուրծիքն դրայ կը կրեց այս լանջախաչը զոր Ամենայն Հայոց Վեհափառ Կարողիկոսը նուիրած էր իրեն, Լուստիքի մեջ:

Նոյն օր կեսօրին, Նորին Մերազմանուրիւն Տէր. ձեռների Ֆեօրը եւ իւ ընկերակիցները այցելուրեան եկան Պատրիարքարան: Ս. Հիւրեղ Վանքի մաւտիքն մեծ պատիւսվ ընդունուեցաւ բովանդակ Միաբանութեան կազմի եւ Երկու Սարկաւագներու արքերակալաւրեամբ, ուրին անուշանոս վարդի զուրի եւ խունկի սպասներ կը կրեխ, բափորով բարձրացան Պատրիարքարան, որու մաւտիքն՝ Մերազման

լով սենքի նաևա պատիւ մըն է ընդունուիլ նուսաղիմի մեջ Ձերդ Ամենապատուուրեան եւ Ս. Յակոբեանց Ձեր Միաբանութեան անդամներուն կողմէ, Ձեր Պատրիարքարանին մեջ Միան լեռան վայ...»: Ապա յիշեց Ամեն, Տ. նվիստ Ս. Արքապիտակովոսի այցը Էնեսոն, 1955ին, եւ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին այցը, 1956ին, որուն հետ ունեցած վերջին հանցիպումին բարի անդրադարձ պիտի շարունակէ ունենալ իւ զերը Երկու Սկեղեցիներու յարաբերութեան ամրացման մեջ եւ յոյ յայտնեց որ այլեւս պիտի շվերովի խաղաղուրիւնը երուսաղմի,

Միանի բուրքին վրայ հանգչած հարպիքն, որուն  
հաւատով կը նային բոլոր քրիստոնեաները,  
միուրեան, խաղաղութեան եւ սիրոյ ևեջով:

Պատուան մեծարաննեն ես, Արքազն Աւախ-  
աւաւոր իր հետեւորներով մեկնեցաւ:

Այս տոփրով, Քենքրապրի Արքեպիսկո-  
պոս Պատրիարք Արքազնին նուիրեց Հռն-  
տոննեն բերած նոյն պալարուորեամբ եւ զե-  
ղցիկ կազմով ժամանիրք-Մատոց մը, անգ-  
լերէն լեզուով, որուն առաջին եզին վրայ  
սպառուծ կայ.

To

His Beatitude Yeghishe,  
Armenian Patriarch in Jerusalem  
with fraternal love from  
GEOFFREY  
Archbishop of Canterbury,  
Primate of all England  
and Metropolitan  
on the occasion of  
His pilgrimage to the Holy Land  
November, 1960

Յաջորդօք, Արքար, Երուսաղեմի Վանի.  
Քայլաւունքը մեծ ճաշկեռորդ մը պատ-  
ուեց Ս. Քայլարին պատուորժն ինչւր, Ամ-  
պատասու պանդոկի մեծ դասինին մէջ:  
Ճաշկեռոյրին ներկայ գենուեցան կրօնական  
ներկայացուցիչներ եւ պատօնական անձնա-  
ւորութիւններ: Պատրիարքաթիւ կոյսէն հա-  
կեռոյրին մասնակցեցան Գերք. Տ. Հայրիկ  
Նովիոպոս, Հոգո. Տ. Կիւրեղ եւ Հոգո. Տ.  
Օհան վարդապետնեն եւ Տիառ Կ. Հնինդեան:

Տաքար օք, Անկիլիսան նկեղեցւոյ Միջիք  
Արեւելքի ներկայացուցիչ՝ Մտի-Իննեն Ար-  
եւելիքիսկոպոս, ոչչերի քիչասելան մը կազ-  
մակերպած եւ, ոռուն հրաւրուած էին զրի-  
խաւու երեւ Պատրիարքաթիւններու կրօնական  
ներկայացուցիչները եւ պատօնական բազ-  
մարի աջ անձնաւորութիւններ: Պատրիարք  
Ս. Հայր, ընկերակցութեամբ Գերք. Տ. Հայ-  
րիկ Նովիոպ. ի. Հոգո. Տ. Ցակօք Վրդ. ի եւ  
Տիառ Կարպիս Հիննդեանի, ներկայ գենուեցան  
քիչասելանին եւ ոչչեր մարքեց Արքազն  
Հիւրին:

## Ս. ՅԵՂԻՇԵ ՆԵՐՍԻՆ

ԱԿԵԴԵՑԱԿԱՆ Բ - ԲԵՄԱԿՈՆ Ք

● Նիւ. 5 Նոյեմբ. — Կեսօրէ վերջ: վաղուան  
Դրւան Խաչի տանին առթիւ, Ամեն. Ս. Պատրիարք  
Նոր զիշասորութեամբ, Միարահութիւնը ձևա-  
շափառով մատաք գործեց Ս. Յարութեան Տա-  
ճարու Ս. Քիրեկանի համար Խաչի այրի առաւե-  
րէն ետք, երեկոյն ժամերգութիւնն ու Նա-  
խատօնակը պաշտօնեցան վերինոյ կից՝ Կայա-  
պատկան Ս. Քիրեկոր Լուսաւորի եկեղեցեայ մէջ:  
Այսու կատարուեցան Տնօրինական Արքազնաւեցա-  
ցան այսու կատարուեցան Տնօրինական Արքազնաւեցա-  
ցան շաբաթ համապատասխան Ամեն. Ս. Պատ-  
րիարք Հոգո, որ, ամսունութիւն տակ, Ա. Խաչա-  
վայրի մասունքն ի մեռնին, Կ'օրնէնք Տաճարը  
խոնած նու բազմութիւնը. Ս. Դերկամանի  
տանին մէջ երաւած էնք ողորմեաւն և  
հիւրի ոք Քայլաւունքն ետք, վարդապետ վերիա-  
ցան Ս. Գր. Լուսաւորի եկեղեցեայ մէջ:

● Կիր. 6 Նոյեմբ. — Գիւտ Խաչ: Կիշերային և  
առաջարան ժամերգութիւնները պֆլուսեցան  
և. Պատարազգ մատաք ցուցեց Ս. Յարութեան  
Տաճարու Ս. Լուսաւորի եկեղեցեայ մէջ: Ժամա-  
րարն էր Հոգ. Տ. Փառէէ Վրդ. Աւետիքեան:  
Ազա կատարուեցան հուազար մածանակէն թա-  
փոք Քրիստոն Ս. Գերեզմանին համաստեղ-  
ւոյն շաբաթ համապատասխան Ամեն. Ս. Պատ-  
րիարք Հոգո, որ, ամսունութիւն տակ, Ա. Խաչա-  
վայրի մասունքն ի մեռնին, Կ'օրնէնք Տաճարը  
խոնած նու բազմութիւնը. Ս. Դերկամանի  
տանին մէջ երաւած էնք ողորմեաւն և  
հիւրի ոք Քայլաւունքն ետք, վարդապետ վերիա-  
ցան Ս. Գր. Լուսաւորի եկեղեցեայ մէջ:

● Կիր. 13 Նոյեմբ. — Ս. Պատարազգ մատուց-  
ուեցան ի Ս. Յակօք: Պատարազգեց և բարողեց  
Հոգ. Տ. Կիւրեղ Վրդ. Գարիկեան, մեհարա-  
սելոյ որուան ծաշուն Աւետարանի համաւածը  
(Մրկ. թ. 21-22): Ս. Պատարազգ արքազութիւ-  
նէն մատ մը, մէկ ժամ տեղուաթեամբ, ճայնա-  
սփռուեցան Երգանակն ի Խամակայանէն:

● Ուր. 18 Նոյեմբ. — Երեկոյն ժամերգու-  
թիւնն ու նախատօնակը պաշտօնեցան Ս. Հրե-  
տակապետ եկեղեցեայ մէջ: Հանդիսապետն էր  
Գերք. Տ. Հայրիկ նպա. Այսանաւն:

● Ծր. 19 Նոյեմբ. — Ս. Հրետակապետաց Գար-  
դերիկ և Միելիքի: Առաւտեան ժամերգութիւնը  
պաշտօնեցան և Ս. Պատարազգ մատուցուեցան  
ի Ս. Հրետակապետ ժամարարն էր Հոգ. Տ.  
Օհան Վրդ. Գալապետն Ազա, ըստ սովորու-  
թեան, կատարուեցան հոգենեղաստեան հանդի-  
մար պաշտօն: Ս. Աթոռոյս և ազգիր բարերա-  
րուէ Հրետակապետ մէջանքնեանի և իր պարզա-  
ներու հոգիններուն էր անապահութեամբ  
Գերք. Տ. Հայրիկ նպա. Արքազութեամբ աւար-  
տին, Միարանութիւնը պատասխանուեցան վա-  
նուոց տեղաբանին մէջ, Տեսուչ Հոգ. Տ. Անու-  
շաւան Վրդ. Զղանեանի կողմէ:

● Կիր. 20 Նոյեմբ. — Ս. Պատարազգ մատուց-

ուեցաւիլ. Յարսթիւն, մերվերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Դեղամ Արդ. Զաքարեան:

• Եիր. 27 Նոյեմբ. — Ա. Պատարագը մատուց-

ունեցած ի Ս. Յակոբ: Ժամարան էր Հոգ. Տ.  
Առաջաւան Վարդ. Զջջանեսն: Քարոզեց Հոգ. Տ.  
Մաշտակ Վրդ. Բարիլուսեան, ընարան ունենալով  
թքանի հեղոց, զի նորա ժառանգեցաց զերկից  
(Մատթ. Խ. 5):

\* Եր. 3 Դեկտ. — Ընծայման տօնի հանդիպությունը նախատոնակը պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ՝ Հանգիսապետն էր Ալեն. Ա. Պատրիարք Հայութ:

• Կր. 4 Դեկտ. — Ընծայումն Ս. Աստվածածիկ  
և Բարեկենդան Յիսուսի պահոց: Առաւտուն, զբ-  
լու ուղարկութեաւ: Տ. Խաչատրյան Պատ. Թուալ

բարեւածուածան Խոր, օ. ուղարք նպաստ կազմակերպի անդամների, Միաբան Հայքեր ինքնաշարժերով իշան Գերեսմանի ձորը, ու ըշրջագալառ մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրուան հանդիպաւու և Պատարաց մատուց ի քարոզեց Գերեզմանի անդիպաստ Ուրբաղանք, բնարան ունենալով օրուան ձաշու ընթերցուածէն Աւագաբէն զուց Տաճար Աստուածածն Կենացանուոյ էք: Բայ թէ ինչպէս ոք կը ջանանք Տիրոջ պաշտամունքին յատկացած քարեկին տաճարերը ուորք պանի, Խոնցէն և աւելի պտշեց է հոգածու ըլլանք մեր կողիներւն աւքարութեան: Այլպէտո անոնց կը նմանին պղծուած տաճարերիու և չեն կրեար ընակիպայրը ըլլաւ Հօր Աստուածոյ: Ա. Պատարացէն ետք, զսո ովզութեան, կտարաւեցա հազեհազուածան հանգաւուոր պայտան՝ ազգային բարերար Սիւլապի. Սիւլպէնինանի և Սիւլպէնինեանին վերգաստանին համար ննչեցից հոգինեւ ուստաման:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆՔ

• № 2 Նոյեմբ. — Ա. Աւտոմատ Միարաններէն  
Հզզ. Տ. Երևան, Վրդ. Թաղավառնան մեկնեցաւ  
Գեղեցքա, հետեւու համար իմաստափրական  
առանձիւյ զարդնթացքի Լույսէնի Համալսարա-  
նին մէջ.

• № 4. 4 նայեմ. — Եյ ձօրաւ օգանաւային  
ընկերութեան երաւազէմ-Հոռմ զի՞ բայցան  
առաջ Ալքառասար պանդակի մէջ արտաւած ըն-  
դունեաւ թեան ներկայ եղան Գերշ. Տ. Հայրիկ  
կազ. 4 հազ. Տ. Ոճան Վահ. .

— Նոյն օրը՝ Այնձնաբեն հիւրաբարք Ա. Աթոռ ժամանեց Արք. Տ. Նարեկ Քնյ. Երիշեանը և Նիկոնցաւ Քանի մը օրեր ետք։

\* Կիր. Ե Նոյեմ. — Ակսորէ վերջ, Հառվմի Յուղաննէն հի՞ Պապին Խանակալաթեան երիշորդ արքաբարձրն առթիւ, Պապական վերջ. Նուիրաբարձրին կողմէ, իր պնդակառնեն մէջ առաջ առած հան-

— Առյու երեկոյ, Ամեն. Ս. Գատրիխաբը Հայրը  
այսուհետո թեսն Ներկայ եղան Ամեն. Ս. Գատրիխաբը  
այսուհետո թեսն Ներկայ եղան Ամեն. Ս. Գատրիխաբը

Եթե հետեւ որդին երբով ներկայ եղաւ Ապահովական  
ըստաքին Գործաց Նախարարութեան Մշակու-  
ային Ընդհ. Տնօրէնին ի պատիւ Ամպաստաօր  
պահուսկի մէջ տառ աւ մարզիկա Անդ.

• 62. 10 ιντερβ. Οιστρήθιας Κρήτης παραπέμπει στην ανατολική πλευρά της νήσου την περιοχή της Αγίας Παρασκευής, όπου βρίσκεται η ομώνυμη εκκλησία.

• №. р. 11 նոյեմ. — Ամեն, Ս. Պատրիարք Հայոց, ընկերացութեամբ Գերշ. Տ. Հայրիկ պատ.ի և Հոգ. Տ. Յակով Վազ.ի, մեկնեցաւ Խո-  
յայէ վանական գործերով և զերազարձաւ Կի-  
ւակի Բերեզոյ: Կիրակի տառօս, Խաֆայի Ո. Եր-  
ակ այսուհետեւ լուսութ, Ն. Ամենապատասխ. Թիւնը  
արդապատական Խաւազանի իշխանութիւն շնոր-  
ից հօրակէի Հայոց Հօգէր Հոգիւ Հոգ. Տ. Յակ. Տ.  
Յակովիկ Արզ. Պատասխանի:

• Եր. 12 նոյեմ. — Կէսօքի վերջ, Աէտառական Արաբիայ Հիւպատոսին հոգմէ, Աէտութաւուքի գանակալութեան Դրդ տարեցարձին առաջաւու Ամազոսատօք ամսոնդին մէջ սարցուած ընթառչելութեան Ներփայ եղան Լոզէ. Տ. Օնան Ծըզ. Խապացեան և Տիհար հատական Հինգան:

— Կէսօրէ զերջ, նոյն իշխանով, Հարամ Շէկ-  
իքի մածաւորին կազմէ, Բառուտայի որպահն մէջ  
արքունած թէյասկզննին ներկայ եղան նոգչ.  
Ց. Յակոբ Վըդ. Ե. Ցիար Կարպիս Հինդլեան:

• 62. 17 №иівд. — Умні. ІІ. 9-астрійка ряб  
жаворонка вінчака від бородички дубові гусаки  
і ворона від курків.

• № 22. 22 նայեմ. — ի բիկուան ժամը 5 ին, լի-  
առանանի անկախութեան 17րդ տարեցարձին առ-  
թի, ի բանանեան Ընհաւ, Հւլպատուսին Կոզմէ,  
ու ի բանանեան Հվեպատասարանին մէջ բարուած նըղուանե-  
թեան ներկան եղան Աննա, Ա. Պատրիարք  
այլը, Հայոց Տօնաւ Վազր, Ե. Քիար Գ. Հելլուկեան  
• № 23. 23 նոյեմ. — Նորոն կեց Թագավորին

աղմէ տրուած ունկնդրութեան սերկայ եղան ձմեն. Ա. Գառըիքարք Հայրը, Գերշ. Տ. Հայրիկ պատ. և Հոգչ. Տ. Յակոբ Վրդ. 1

• Рз. 28 ёжж. — II. Після таємної зустрічі відбулася розмова між ними. С. Ткачук відповів на питання Івана Глобу про те, чи він відмінно виконав свою функцію під час війни.

• № 2. 29 նոյեմբ - 4. ա. ժամը 10:30ին,  
Ճեմ. Ա. Պատրիարքը Հայոց, Հայութ ունենալով  
հերձ. Տ. Հայոցի կազմ. Տաղ. Տ. Տ. Յակի-  
անէ և Օնան վարդապետները և Տիառ Կարպի-  
ուրինանոց, Տերեալուրիթիւն տառա երուսա-  
լիմի և Ս. Տեղեաց Նորբանիր Մահափշօ Վահե-  
կի կ Հ. Հայոց Նորբանիր Մահափշօ Վահե-

• 93. 30 նայեմ. — Կ. ա. ժամը 10ին, վասեր.  
Տռևագըզը փախաղաբ այցելութեան եկաւ  
ատորիար բարձնաւ:

## ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՆՈՒԷՐՆԵՐ

Շնորհակալութեամբ եւ օրինութեամբ կ'արձանագրեամ 1960 տարւոյ ընթացին Ս. Յակոբեաց Մայր Տաճարին եւ այլ Արքավայրեան տուած հետեւալ բարեպատական նուեներ:

1. — Դամասկոսէն Բ. Թողազիւան, մէկ սոկի մատանի Աստուածամօթ պատկերին:
2. — Երուսաղէմէն Տիկին Հայկանոյշ Մահատեան, մէկ հերմակ ծածկոց Ս. Գլխազիր սեղանին:
3. — Երուսաղէմէն Տիկին Հռութ Արսէնեան, մէկ սեղանի ճերմակ ծածկոց Աւագ Խորանին:
4. — Երուսաղէմէն Տիկին Գեղուչի Ժիրառաւան, ժամապահի փոքր դրականներուն երկու գեղնագոյն ծածկոց:
5. — Երուսաղէմէն Տիկին Զապէլ Օւանեան, Յայրմաւորքի ճերմակ ծածկոց մը:
6. — Երուսաղէմէն Տիկին Կիրակոս Խարմանատարեան, մէկ արծաթ փոքր կամթիզ:
7. — Գէյրութէն Տիկին Թրփանտառ Կիւլիլէքնեան, մէկ սոկի փոքր (վշի) խաչ Ս. Աստուածածնայ պատկերին:
8. — Գէյրութէն Տիկին Ովսպաննա Խաչտառեան, մէկ թիթեղ ձիթաբուզ:
9. — Ոնն, մէկ սեղանի ծածկոց Աւագ Սեղանին, ձեռամբ Վարդանոսի մայրիկի:
10. — Տիկ. Անթառակ Վարդանեան, մէկ վարագոյր ծախակաղմն երկորդ սեան Ս. Աստուածածնայ պատկերին:
11. — Գարոկասանէն Տիկին Ծովինար Տ. Ցովաննէնէնան, մէկ արծաթեայ ծանրացին խաչ Ս. Անդանի:
12. — Ս. Յակոբի սպասաւորներէն Վարդանայ մայրիկ, երկու ծաղկաման:
13. — Սիրանոյշ Մայրապետ Լքմէլքնեան, երեք ծանրացին շապիկներ՝ ճերմակ սոկիթել:
14. — Երուսաղէմէն Տիկին Աննա Կարապետեան, մէկ ծանրագոյն ապիկ՝ ճերմակ սոկիթել:
15. — Երուսաղէմէն Որ. Խորինէ Շեռնէլէւեան, մէկ ծանրացին շապիկ՝ ճերմակ սոկիթել:
16. — Տիկին Ազատուուկի Սօվեան, Առուրբ Կտուէ մէկ աւետարանի և երեք խաչի բռնիչ:
17. — Հալէպէն Տիկին Լուսին Ասլաննեան, մէկ աւետարանի զանդէի բռնիչ:
18. — Արար Բառնաբըն Տիկին Մարի Գէորգեան, մէկ աւետարանի բռնիչ:
19. — Տիկին Աղապէի Խաչիկեան (Ամասիա), մէկ անձեռոց:
20. — Օր. Մարի Զիլէլէւան (Ամասիա), փաքրիկ զանդէլ մը:
21. — Հայէպէն Տիկին Ազնիւ էլմասեան, մէկ Այնթապի գործ կորփուրայ:
22. — Տիար Գրիգոր Խշվաճնեան, մէկ կանթեղ ճերմակ մետաղէ:
23. — Տիկին Ովսպաննա Զայիկ ան, մէկ սոկի փոքր խաչ Ս. Աստուածածնայ նկարին:
24. — Օր. Զարուհի Կիւլիլէքնեան, մէկ փոքր սոկիայ սրտիկ Աստուածածնայ նկարին:
25. — Գէյրութէն Տիկին Արուսւակ Գառապեան, երկու խաչի բռնիչներ:
26. — Գարս : աստուած Տիկին Վանիկ Շանդէքտանեան, փունջ մը կերծ ծաղկիններ:
27. — Գարոկասանէն Ոնն, մէկ աւետարանի բռնիչ հարմիր-կապոյտ:
28. — Գէյրութէն Տէր և Տիկին Լեռշաւան և Մարի Սիմոննէններ, երկու պրոնց ծաղկաման Ս. Աստուածածնայ տառարին:
29. — Լոնտանէն Տիկոսնակերացի Տիկին Մարդարաբեան (ծնեալ Դիքնեան), Ս. Յարութէ Տանրինի կից արծաթեայ աշոտակներ և Գերեզմանի պատարգի աստիառակեայ սանըն:
30. — Հալէպէն Տիկին Լեռնիկ Մանուկեան, մէկ սոկի անակ (նշանի) մատանի՝ Ս. Աստուածածնայ նկարին:
31. — Երուսաղէմէն Տէր և Տիկին Կարպիս Լինգիեան, մէկ զանդէլ կորփուրայ Ս. Աստուածածնայ տառարին:
32. — Գարոկասանէն Տիկին Մերճան Մարդարաբ մէկ գրակալիք ձեռագործ ծածկոց Ս. Յարութէ ան Տանրին:
33. — Օր. Հերմինէ Խախամեան, մէկ ձեռագործ ծածկոց Ս. Աստուածածնի:
34. — Երուսաղէմէն Տիկին նեկտար Շեռնէլէւեան, զոյգ մը սոկիայ տատիկներ՝ Ս. Աստուածածնայ նկարին (արդազիր նուեր):

Կիրեթ ՎՐԴ. ԳԱԲԻԿԵԱՆ

վասն Լուսարտապետի Ս. Արքուն

Երուսաղէմաբնակ Ալբի Տիկին Թրփանտառ Խաչտառեան և զաւակունք՝ արծաթագոյն ներկիւ տուին վանուց Գալէլ Թաղի աստիճաններուն երկաթեայ ճաղերը:

# Ս Բ Ա Ն

## ՏԱՐԱԿ ՆԻՒԹՈՅ 1960 ՏԱՐԻՈՅ

<b>Բ Ա.Ն Ա. ՍԻՐԱԿ Ա.Ն .—</b>	<b>ՆՈՐԱՅԻ ԵՊՈ. — «A Catalogue of Armenian Manuscripts»</b>	<b>107</b>
Մ. ՄԿՐԵԱՆ .— Դարեկացին եւ նե... տաղայ հայ գրականութիւնը 16, 56, 97, 133	Գ. Բ Ա. Կ Ա. Ն .—	
Ն. ԵՊՈ. ԾՈՎԱԿԻԱՆ .— Հայկ = Ուրիս 61 Ստեփանոս Վրդ. Լեհացւոյ տապա- նագիրը 103	Տ Բ Թ. Հ. Ք Ե Վ Ի Բ Ե Ա Ն .—	201
<b>Բ Ա.Ն Ա. ՍՏԵՂԾ Ա.Կ Ա.Ն .—</b>	Ե .— Մեր հաւատքին բանդիչները 169, 252	
ԱՐՄԵՆ ՄԵԿԱԹ .— Գես 11	<b>ԵԿԵՂ. ԵՑՈ. — Գ Ա. Տ Մ Ա. Կ Ա.Ն .—</b>	
Մ. ՄԱՆՈՒՍԻԿԱՆ .— Աստմայ Մըներ 12, 62 Վասակցութիւն 175 Երազ չե՞մ միք 251	Մ . Ա . Օ . — Եկեղեցւոյ միութեան վե- րաբերալ տառութիւններ (բրգմ.) 306	
ԳԵՂՈՐԾ Ա. ՃԱՆԱՀԱՅԱՆ .— Պատրանք 65 Ժայռէ կետանքին 96	<b>ԵՐԱ. Ժ Ե Տ Ա. Գ Ի Տ Ա. Կ Ա.Ն .—</b>	
ՇԱԽԻ. ՊՈՏԻ. ԵՌ (բրգմ. Ա. Սեմա) .— Հսկ' ինձ, Ակաս ... 95	ՄՈՒ. ԱՅԾ Յ Ա Վ Ա Փ Ե Ա Ն .— Ֆեկտերիք - Ֆրանսուա Շովեն 66	
ՎԱԶՐԱՆԴԻՔ .— Արաւոյսին Գիշերը 131 Ժամանակին հետ 131 Տեսիլ 25 Նոյեմբերի 1956 174	<b>Ի Մ Ա. Ս Տ Ա. Ս Ի Ր Ա. Կ Ա.Ն .—</b>	
Արցոնն եւ արիւն 207 Ապասում 249 Տեսիլ 10 Դեկտ. 1957ի, Ամման 267	ՇԱՀԵ Վ Ա Մ Ի Ւ Պ Ե Տ (բրգմ.) .— Միջոցը եւ ողին 339	
ՄԱՐՈ ՄԱՐՏԻԱՐԵԱՆ .— Նուեր * * * 132 ՎԱՀԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ .— Լոյսեր 132	<b>Խ Մ Բ Ա. Գ Ր Ա. Կ Ա.Ն .—</b>	
Ա. Ա Խ Ի Ն Ի .— Կոմիտասին 175	Ս. ՆԵԲԴԵՄ պատգամ 1 Եղիշէ Պատրիարք Գոււեան 49	
ՍՈՒՐԵՆ ՎԱՀԱՆԻՆԻ .— Հայրենի ջրերը 176	Հայ Եկեղեցականը եւ բաղադակա- նութիւն 83	
ՊԱՐՈՅ ՍԵՐԻԱՆ .— Պալանչ ամառնօր- եայ 209	Եկեղեցականներու պատրասու- թեան հարցը 85	
<b>Գ. Բ Ա. Խ Ա Ս Ա. Կ Ա.Ն .—</b>	Ս. Արուոյս Եորբանիք Պատրիարք՝ Ամեն. Տ. Եղիշէ Արքեպո. Տերեւեան 122	
ՄԵՍՐՈՊ ՎՐՄ. Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ .— «Հայ Դրի եւ Գրչութեան Պատմութիւն» 24	Թօնամիք առն՝ ընտանիք իւր 161	
ԱՆՈՒՅՆԱԿԱՆ ՎՐՄ. ԶՎԱՐԵՆԵԱՆ .— «Հայկասար Քերականութիւն Հայ- յոց Լեզուի՝ Համեմատութեամբ 562	Գետ օրերը 193	
Լեզունիւխ» 27, 69, 108, 140, 179, 214, 270, 309, 335	Պանականութիւն Ամեն. Տ. Եղիշէ Ա. Պատրիարք Հօր 226	
	Զարիելն ճնող բարիել 257	
	Մութին մեջն 289	
	Միկ', սուրբ, բնիքանրական ... 321	
	<b>Կ Ա. Ն Ա Ն Ա. Գ Ի Տ Ա. Կ Ա.Ն .—</b>	
	Ա. ՈՅՑԱ .— Վարդապետութեան ասիք- նանները Հայ Եկեղեցւոյ մեջ 295, 326	

ԿՐՈՆԱԿԱՆ:

- Ն. Գ. — Վարդանանց պատերազմը  
 ԴԲ. Ա. ՍԼԱՄԻՔԻՆՆ. — Ասոււծոյ հայ-  
     րութիւնը  
 Փելարաց յուր  
 Կեանի իրական պարծանելը  
 Գողգորայի երեխ խաչերը  
 ՆԵՐՄԱՆ Վ.Ր. ԲԱԼՈՒԹԻՆՆ. — Ծնորե-  
 ն. — Տօն Կարուզիկէ Նկեղեցոյ  
     հոգեւ աւազին վրայ  
 Վարագայ խաչը  
 Հ. — «Ոչ եկի պատօն տռնուլ՝ այլ  
     պատել»  
 ՇԱՀԱՆ Վ.Ր. ԱԼԵԽԱՆՆ. — Հացը  
 Խ. Ճ. — «Եւ եղ անուն Սիմովին՝ Պե-  
     րոս»  
 Բուդան  
 Սիմոն Կիւրենացին  
 Օ. Վ. — Տերը  
 Փ. — Խաչին երաշք

ՀԱՅԿԱԿԱՆ ՎՐԱՆՔԵՐՆ

- Ն. ԵՊՈ. ԾԱՎԱԿԻՆ. — Խնդրովատար  
Ս. Ասուածածին Վանի  
Մ. Թովմայի Վանի  
Բարձրահայեաց Ս. Ասուածածին  
Վանի  
Խիզանի Ս. Խաչ Վանի  
Նարեկայ Վանի  
Ապարանից Ս. Խաչ Վանի  
Կոռու Անապաս  
Հոգիաց կամ Հոգւոց Վանի  
Ս. Բարբոլիմեսի Վանի  
Ցիվնայ Վանի  
Ասապատի Ս. Ստեփանոս Վանի  
Սաբապատի Վանի  
Կարմիր Վանի — Ս. Նշան  
Խարեթեարի Վանի

2 p u b y h e =

- Հրատ. Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. — Տաղ  
ՄԱՏԵՆԱԳԻՐ. — Տաղ  
Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ. — Վարդան Վ.  
Դավթիսի և Հաւատարմատոյ  
Միքայ Սպարատիսի Տարեգիրբ  
Բան ըստաւել եւ օգտակար  
ամենայն մարդկան

9 U.S. 1140, 11

- |     |   |     |
|-----|---|-----|
| 4   | ՎԱՐՈՂԱԿԱՏ ՅՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ .— Հին<br>Վաղարշապատը՝ Եղմածին | 34  |
| 7   | «ՄԻՌՆ»Ի ԼՈՒՍՈԲՈՆՈՒԹԻՒՆ .—                               |     |
| 52  | Ն . Ե . — Միջիններ                                      | 37  |
| 91  | . Փաւստո Բիւզանդ  | 73  |
| 262 | Տ Ա Բ Ո Ւ Ն Ի .—  |     |
| 87  | Տ Ի Բ Ո Ւ Ն Ի .—  |     |
| 128 | Տիրամայր Զարուհի Համալիսն                               | 80  |
| 166 | Ո . Յ Ա Կ Ա Բ Ի Ն Ե Ր Ա Խ Ե Ն .—                        |     |
| 293 | Յուն .— Փետր . Ամսօրեայ լուրեր                          | 38  |
| 168 | (Yours  | " " |
| 325 | Ապրիլ-Մայիս   | " " |
| 198 | Յունիս  | " " |
| 199 | Օգոստոս   | " " |
| 294 | Սեպտեմբեր   | " " |
| 201 | Հոկտեմբեր   | " " |
| 266 | Նոյեմբեր  | " " |
|     | Դեկտեմբեր   | " " |

0.316 \pm 0.318

- |   |                         |
|---|-------------------------|
| Կիերեզ, Վ.Ի. ԳԱՐԵՄԿԵԱՆ. —                                 | Տեղեկա-                 |
| զիր Ս. Թարգմանչաց Վարժարանի                               | 188                     |
| ԲԱՐՁՐԵՆ ԵՊՈ. ՎԱՐԺԱՎԱՑԱՆ (բրդ.).                           |                         |
| — Առակաց տէխարհ   | 274                     |
| Ե. — Նօրք եւ Երեք   | 343                     |
| Զեկոյց Գալուստ Կիւլպենկեան Հիմնար-                        |                         |
| կութեան   | 46, 224, 286            |
| Ս. Զատկի պատզամ   | 81                      |
| Նուիրատուրիւն մը Քրիստոսի Ա. Գե-<br>րեզմանին              | 120                     |
| Կենսագրական գիծեր՝ Ամեն. Տ. Եղիշէ<br>Արենա. Տերեւեանի     | 126                     |
| Երևասադեմի Հազինապօք երեկ եւ                              |                         |
| այսօր   | 145, 183, 218, 279, 316 |
| Վերանաստառ Ա. Արոռոյ Տեղապա-<br>հին                       | 150                     |
| Ըստուրիմ Պատրիարքի Առաք. Ա. Արո-<br>ռոյ Երևասադեմի        | 153                     |
| Հալորդագրուրիւն   | 222                     |
| Հանգէստ Գանձակալուրեան Ամեն. Տ.<br>Եղիշէ Արենա. Տերեւեանի | 231                     |
| Շնորհաւորական հեռազիրեներ եւ նա-<br>մակներ                | 245                     |
| Շահնամի Խօվարտակի ստացում                                 | 345                     |
| Ք.Նըրբարդի Արենապ. ին այցելուրիւնը                        | 346                     |
| Առաջապատկան նուերներ                                      | 350                     |

# ԵՐԵՍՆԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԵՒ ԴՊՐԵՎԱՆՔԻ ԱՆԹԻԼԱՍ ՀԱՍՏԱՄԱՆ

Մեծագոյն հրճուանք է մեզի համար ծանուցանել մեր պատուական ժողովուրդին, ի սփյուռք աշխարհի, որ Մեծի ծանն կիրիկոյ Կաթողիկոսական Աթոռի Գահակալ Ն. Ս. Ո. Տ. Տ. Զարեհն Ա. Կաթողիկոսի 29 Հոկտ. 1960 Խոռարի և համար Վ.-Փ. սրբատառ Կոնդակին որպէս հետեւութիւն, համագայթին շուրջով տեղի պիտի ունենայ տնակատարութիւնը մեր սփյուռքանայ եկեղեցական աղդային կեանքի մէջ կերպանական դրաւոց և կենական դրէ կառարող կիրիկոյ Կաթողիկոս Կաթողիկոսական Աթոռին և անոր Դպրեվանքին Անթիլաս հաստատումի Երեսնամեակին:

Հրճուանքի առիթ է գարձեալ յայտնել մեր Աթոռի կայսերական ժողովուրդին, որ այս տարի Աթոռի վեհափառ Հայրապետին՝ քահանայական նշանագրութեան քանանին գամեակին:

Այս ցնծալի գրուագնիրին արձանի կարեւորութեամբ և փառաւորութեամբ նշելու համար Վեհափառ Հայրապետին կողմէ նշանակուած Յորբելինական Կերպունական Յանձնախումբ արոշած է:

Ա. — Հայրապետական փառաշուշ պատարագով և ժողովրդական մեծ խանդակառութեամբ, ի ներկայութեան պետական և կրօնական պաշտօնական հրաւրիեալներու և աղդային մարմններու ներկայացուցիչներուն, Դիկոս Գիրարին, Կիրիկոյ Մայրավանքին Մայր Տաճարին մէջ գոհութիւն և փառք տալ Աստուծոյ և համագոտային նշանակութեամբ պահաժանել զոյտ գրուագնիրը Կիլիկեան Աթոռի բարեվանքին Անթիլասի մէջ հաստամեակին և նորին Սրբութեան քահանայական ձեռնադրութեան քանանին գամեակին:

Բ. — Կիրիկոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերուն մէջ, Թեմակալ Առաջնորդներուն և Աղդային Խշանանութեանց կարգագրութեամբ և կազմակերպութեամբ, մատուցանել հանդիսապար Ա. Պատարագներ և ասրբել աշխարհական հանգէսներ, Կիրիկեան Աթոռի բոլոր զաւակներուն անխտիր հասցնելու համար պատգամը այս Յորբելինական հանդիսութեանց:

Գ. — Հրատարակել ՅՈՒՆԱՄԱՆՏԵԱՆ մը Կաթողիկոսարանի և Դպրեվանքի երեսուն տարիներու պատմաթեան նորիրուած, որուն մէջ նմայուն արնագանց գտնեն նաև Յորբելինական հանդիսութեանց առիթ յայտնուած առիթ յարգանքի, սիրոյ և լուրջ մասամաս արտայայտութիւնները մեր ժողովուրդին ամենուրեք: Յանձնախումբին գործը մեծապէս դիրքացած կրիլայ եթէ բոլոր հանդիսութեանց նկարագրութիւնները և Երեսնամեակի առիթով հրապարակու արտասանուած խօսքերն ու մամուլի մէջ զետեղուած յօդուածները առաքուէին Յանձնախումբին հասցէին. —

Կարգիկասարան Հայրապետական Աթոռ

Մեծի Տաճան Կիրիկոյ

Անթիլաս - Լիքանան

Վաստակ ենք որ մեր ժողովուրդը ամենուրեք գիտակից մօտեցումով և նախանձախնդիր սգեով պիտի արժեցնէ իմաստը այս գրուագներուն և անցեալի փառքին արդար պարձանքը ազգելով պիտի առիթ պարի ապագայի նոր Երեսնամեական հերթուութիւնները յօդու:

ԽՈՐՀՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ  
ԱՌԱԽՆՈՐԴ ՀԱՅՈՑ ԼԻՔԱՆԱԽԻ ԵՒ

15 Նոյեմբեր 1960  
Անթիլաս - Լիքանան

ՅՈՐԲԵԼԻՆԱԿԱՆ ԿԵՄՈՒՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԳՐԻ

تصدرها - بطريركية الارمن الارثوذكس المدير والمقرر المسؤول - صاحب البناية الاسقف هايكازون أبراهميان

طبع في مطبعة دير الارمن - القدس المدد

ديسمبر ١٩٦٠

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Bishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

«ԱԻՐՆ»ի ԽՄԲԱԳՐԱՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՇԱԳԵՆԿԵԱՆ ՄԱՍԵՆԱԴԱՐԱՆՆ  
ՃՆԱՐԱԿԱՆՈՒԹԵԱԾԲ ԱՏԱ.ԱՐԱ ԵՆ ՀԵՏԵԿԵԱԼ,  
ՃՐԱ.ԱՍ.ՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ

THE SABBATH OR THE FIRST DAY - A. T. Glass (presented by the author). Beirut, 1960.

Փառա - Արամեական (1927 - 1928) : Խուէր՝ Փրոֆ. Գ. Ա. Ասրաֆեանէ :  
Խնչու կը Քննագուտնենք (Գ. Գիրք) - Մ. Տիգրանեան : Խուէր Ներսէս Վրդ : Բախտիկեանէ :  
Երուանդ Ասքառաւեան կը Խուէրէ : -

- ա) Լաւագոյն Ապրելակեազր - է. Գ. Հուայթ :
- բ) Վերանա Պայտար - է. Գ. Հուայթ :
- շ) Քայլե գլուխ Քեփառ - է. Գ. Հուայթ :
- դ) Մուշագուրիւրին կը խօսի - Է. Առնուէլ :
- ե) Խուևազծուած Ասուածառնչը - Զ. Լ. Թէյլլը :

NOTES ON A JOURNEY - Y. H. Melikian (presented by the author).

Արուէն Տէպպազեան կը Խուէրէ Մ. Ասպահ - Գիրէեանի գործերը : -

- ա) Արևենակ եւ Արցոնան:
- բ) Բառերի եւ Ներերի Բացատրուրիւններ :
- շ) Խործուու Խասակարզը :
- դ) Խորպայի Քաղաքական Դրուրիւնը :
- ե) Հարցարան (Դրակ 1) - Հողային խնդիր :
- զ) Հերեր եւ իր Քաղաքական Հայեցները :

Ներկայ Հայաստանի Հայերն Քարեկար - Յովհ. Գ. Պատէսեան (Խուէրատու),  
Գիրէի ձամբան (Ա. Հատոր) - Աղասի Յօվհաննիսեան (Խուէրատու): Թէհրան, 1960:  
Քիւնելիներ - Եղիկոր Անտոնեան (Խուէրատու): Պէյրութ, 1959:  
Սիրել եւ Մառայիլ - Լևոն Վարդան (Խուէրատու): Պէյրութ, 1960:  
Լուսադիւր - Հ. Մերսապ Ճանշչան (Խուէրատու): Վենետիկ, 1960:

## ՕՐԱՑՈՅՑ

# 1961

ԹՈՒԱԿԱՆԵՐՆ ՔՐԻՍՏՈՆԻ

(ՀԱՅ ՀԻՆ ՏՈՄԱՐԻ)

Խ

ԲՈԼ ԹԹՈՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՅՑ

ՏՆԴԳ - ՏՆԴԳ = 4453 - 4454

Խ

ՏՅԱՄԱԿԱՆ ԹԹՈՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՅՑ

ՌՆԴ - ՌՆԴ = 1410 - 1411

ՑԱՐԱՐԱ ՄՐԱՋ ՑԱԿՈՐԵԱՆՑ  
ԵՐԱԽԱՐԵՒՄ

Էջ 176

Գիր 100 Ժիւ

## ՆԱՐԵԿ

ԱԼՕԲԱՄԱՏԵԱՆ

Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՈՑ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ՎԵՐԱՏԵ

ԹԱՐԳ-ՅՈՒ ԵՊԻՍԿՈՊՈՒ

Ե. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ԵՐՈՒԱԿԱՂԵՄ

ՅԱՄԱՆ ՄՐՈՑ ՑԱԿՈՐԵԱՆՑ

1960